

# ՏԵՂԵՎԱՍՈՒ


DIEGHEGADDU

دیجیحدو

Հրատարակություն Գամիրելի Հ.Բ.Ը.Բ.Ի.

لنشرة جمعية القاهرة الميرية الأرمنية العامة

ԵՐԵՒԱՆԻ  
ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ  
ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ



Հայուսապես ՍՏԵՓԱՆ ՔԻՒՐՔՅԱՆ

## **ՏԵՐԵՅԻՆ**

Պարբեսություն  
Կայունացման Գաղտըլի  
Հայության Բարեկարգության Ընդհանուր Միություն  
Հայ. 599038

## **DEGHEGADOU**

Periodical  
Published by  
Armenian General Benevolent Union - Cairo  
Tel. 5919638

## **ԴԻՀԱՀՀՈՅ**

نشرة دورية  
جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة  
ت. ٥٩١٩٦٣٨

### **ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒԻ ԽՄԲԱԳԻՐ**

Տիգրան Գէորգեան

### **ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԶԵԼԱՎԱՐՈՒՄ**

Ծահէ Լուսապարեան

### **ՀԱՄԱՆԱՐԳԱՅԻՆ ԾԱՐՈՒԱԾՔ**

Մանուէլ Գրիգորեան

### **ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ**

Nubar Printing House

Թիւի 21 Նոր Շրջան

ՀՀ/ԿՏԵՄՐԵՐ/ 2001

### **ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ**

Հայրապետական պատզամ	1
Երեանի Ար. Գրիգոր Լուսատրիչ Մայր Եկեղեցի Ճարտ. Սունվան Քիւրքնան	2
Ցիշատակարան	4
Պաշտօնական ընդունելութիւններ և Բանդիստար առարողութիւններ	5
Ցովիրամեն-Պողոս Բ. Պապին Հայատան այցելութիւնը	7
Համարիչական Երկրորդ Խաղեր՝ մեծագոյն թիւով հայ երիտասարդներ Բամախմբելու լասագոյն միջոցը	8
Մշկութային միջոցառումներ	9
Գամիրէի և Աղեքսանդրիչ մարգիկները Երկրորդ Համարիչական Խաղերուն	9
Երանացում Նախատակ Խզմատիս Արց. Մալոյեանի	11
Սաթեմիկ Չազքը Թղթածրար	12
ՀԲԸՄ-ԳԱՀԻՒԸ Սարեմիկ Ծ. Չազքը Հիմնադրամ Առողջապահական Մրագիր բաղատական տախտակ	14
Բարդառական ցուցակ առաջարկուած Վմարելի ճոր տոկոսներու	14
Հելիոպոլիս և Աղեքսանդրիա Առողջապահական Մրագիր մասնակիցներուն հետ Բանդիպումներ	15
Գիրքերու և մանրաժամանակ առարու	15
ՀԲԸՄ-ԳԱՀԻՒԸ Տարեկան Անդամական Հնդիանուր Ժողովը	15
Ակառատական Բանդիստրիմ ՀԲԸՄ-ի Բիմնադրութեան 95-ամեակին Թղթակից	16
Հոկտեմբերեան պամճակի յայրանակին 28-րդ տարեդարձը Պատշէք պոլի Բամարիչական մրցաշարը	18
ՀԲԸՄ ՀԵԸ-ի սկառատական տարեկան բանակումը Թամար Խապաղեան	19
Ողջունելի աշխատակցութիւն «Տ.»	21
Մատեամ Ողբերգութեան և Ալ Ֆուսուլ Ուալ Ղարաբ Նիզար Խալիլի	21
Իրօհնակ Սաղմոսարան մը «Տ.»	26
Լուրեր	28
Անդամական	



## ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄ \*

Պատմութեան ընթացքում յաճախ գրկուել ենք ազգային պետականութիւնից, յաճախ ուսնատակ աւերուել է մեր երկիրը, բայց աննկուն ու անխորուակ է մնացել յոյս եւ հաւատը մեր, որով շարունակ արարել ենք, մաքառել, հաւատացել Աստծուն և ապրել Աստծոյ Բետ։ Քրիստոսի Սզատարար Ընորհով շարունակ իմաստաւորել մահն իմացեալ եւ կեանքն իմացեալ։

Ապրել ենք որպէս Հայոց Եկեղեցի՝ մէկ ու միարան Տիրոջով, բազմիցս խաչուած, բայց միշտ յարուցեալ Տիրոջով։

Մեր ժողովորդի հանդէպ գործուած Մած Եղենն անզամ ի զօրու չեղաւ սասամելու Ցարութեան մեր հաւատը, որ ազգովի խոստովանել ենք 1700 տարիներ առաջ։

Կենսահաստատ մեր հաւատով Եղեննանք հայութիւնը՝ Մոխիրներից, մահուան գորից ծնունդ տուեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան։

Այսօր, վերստին անկախ է Հայաստանը, ազատագրուած Արցախը, և վերստին երկնային հրաւերն է հնչում Հայոց Երկնքում՝ «Զի դուք յազատութեան կոչեցեալ էք..., սիրով ծառայեցէք միմնանց»։

Տասնամեայ կեանց ումի մեր Օոր Ամեկախութիւնը։ Մենք յիշում ենք այն ցնծութիւնը՝ որ ապրեցինք, երբ մեր ժողովուրդն ի Հայաստան, յԱրցախ և ի Սփիտու, միասնական կամքով ընդառաջ գնաց ամեկախութեան հրաւերին։

Մենք յիշում ենք բոլոր հրանց, ովքեր՝ մահկանացու ծնեալ, անմահ յիշատակ թողեցին՝ կերտելով 1991 թ. մեպտեմբեր 21-ը։

Յիշարժան այդ օրն էլ պատմութիւն է դատնալու, բայց ոչ մեզ համար, որ ապրել ենք «Արցախսան» կոչուած Բերսականութեամբ ու մաքառումով լիցում տասնամեակի ամեն օրը, եւ այսօր կրում ենք պատասխանատուութիւն, որպէսզի 10-ամեայ մանուկ պետութիւնը զօրանայ



ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Բոգածութեան ու խնամքի մէջ եւ կորովի հասակ առնի։

Թիրապի, դար արժէ անցնող տասնամեակը՝ թերած հասունութեամբ ու փորձութեամբ, որակական փոփոխութիւններով, յևտագայ մամանակների համար ուղենիշ լինելու արժեքով։

\* Հայաստանի մէջ Քրիստոնէութեան պետական կրօնը հոչակումի 1700-ամեակին եւ «Անկախութեան 10-ամեակին առիթով՝ 21 Մայտեմբեր 2001-ին, հանդիսութեան՝ Գարեգին Բ. Կաթողիկոսի խօսքն հասուածներ։



Երեանի  
Ս.Գրիգոր Լուսավորիչ  
Մայր Եկեղեցի



**ԺԱՐՏԱՐՄԹԵՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Երկարատեղ դաշտարից յետոյ՝ Երեանի կենդրությունը պէտք է կառուցուէր Եկեղեցի: Յայտարարուած մրցանակաբաշխութեան մասմակցեցին 33 նախագիծ, որից 7-ը՝ ուղարկուած էին արտասահմանից:

Ինձ Բամար նախագծման հիմնական եղակետերը երկուսն էին. նախ, Եկեղեցին պէտք է լինէր հայկական ճարտարապետութեամբ կատարուած կենտրոնագմբեթ շինութիւն, որակազի նայողն անխալ ասէր. «Սա հայկական Եկեղեցի է», և երկրորդ պէտք է խուսափէի կրկնութիւննից:

Ինձ Բամար կատարեալ երջանկութիւն էր, որովհետեւ մեծամարդու հասատացն ու երկուպագել եմ Բարձրեալին, ապահովել նրա ամենազօր կարողութեան և ուժին և պէտք է նախագծի մրտ սունը՝ Եկեղեցին:

Այժմ փորձեմ ներկայացնել Մայր Եկեղեցու ճարտարապետական կառուցուածքը:

**ԳԼՈՒԽՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ՝  
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՏՈՎԱՆԻՌԻՇ**

Համայիրի ճարտարապետական արտապատշականութեան հիմնական ծառայը՝ արտաքին շափերն են, 58x58 մ., իսկ բարձրութիւնը՝ մինչեւ յաշը, 54 մ.:

Ներսում կարող է տեղաւորուել մինչեւ 3000 մարդ, որից 1700-ը՝ նստատեղերով:

Եկեղեցու ներսը ազատուած է ամէն տեսակի յենարամներից, սիմերից, պատերից՝ որոնք կառող էին փակել տեսադաշտը դեպի աւագ խորած: Աղօթարամին լատկացուած է 1800 քմ. տարածք, որ ամբողջութեամբ մարմարապած է:

Բնմանաբառակի երկարութիւնը 5 մ. է, մարմարէ երեսապատումով տնդադրուած է դասի նարթակը:

Դասից 1.1 մ. բարձրութեամ վրայ, Եկեղեցու արենեան մասում, աւագ խորածի բնմանաբառակն է՝ որ գրանցում է 180 քմ. մակերես:


Աւագ խորածի աջ և ձախ կողմներում տեղադրուած են աւանդատները՝ որոնցից իրաքանչիւր գրանցում է 100 քմ.:

Աւանդատները՝ աղօթարամից անցատում են 4 մ. բարձրութեամ մարմարեալ պատեղը, որոնցից իրաքանչիւրում, խորշերի մէջ, կան 12 առաքեալների որմնանկարները, իրաքանչիւր կողմում ն առաքնալ:

Այս ամբողջ կոմպոզիցիայի կենտրոնն է կազմում Սուրբ Ստեղանը, որ դէպի վերև զարգացող ճարտարապետական մետաքրքիր լուծումով է արտայանուած: Ամբողջութեամբ սպիտակ մարմարով երեսապատուած սեղանի կենտրոնում՝ Մարիամ Աստուածածնի մեծադիր որմնանկարն է, Մանուկ Քրիստոսի մաս: Սուրբ Ստեղանի նետամասում կայ պատ տարածք՝ ծիսակատարութիւնների բազմաթիւ պարագաների համար:

Աղօթարամի ազատ տարածքը իրականանում է շնորհի ընտրուած մետաքրքիր լուծմամ. այն իրենից մերկացնում է իրարից 16 մ. հեռաւորուած զոյց կամարների լասուկ 38 մ. թոփքով, որի վրայ նստած է Եկեղեցու սիմեազարդ զմբեթը:

Գմբեթի վերի կէտից կախուած է բիւրեղեայ մած շամբ: Ամբողջ աղօթարամի ներքին մակերեսները երեսապատուել են հայկական ուսեղոյն տուփի 8 սմ. մաստութեամ սալերով: Պատերի մարդութիւնների





վրայ՝ մէկ-երկու տեղ հարթաքամիսներ են, իսկ որոշ մասերում՝ Սուրբ Գրքի պատուիրաններից փորագուած արձանագույններ:

Դիասի նարբակի հիւսիսային պատի կողմում տեղադրուած է մարմարեաւ աւազան՝ կնուճմէրի նամար:

Գլխաւոր եկեղեցին ունի երեք մուտք՝ արեւմտեան, հիւսիսային և հարավային. Վերջին երկուքը՝ չափերով զիշում են գլխաւորին: Կայ նաև չորրորդ մուտք, արեւելեան կողմին ստորգետնեան մասից, որ հոգեսրականների և ծառայողական անձնակազմի նամար է:

Այստեղ է տեղադրուած Գրիգոր Լուսաւորչի լուսաբարը՝ եկեղեցու ուղին կեմտրոնական մասում:

Յուշատարածքը ամփոփում են չորս մեծ որմնասիրները՝ որոնք պատում են աղօքաբարակի ծածկը: Այս ամբողջ տարածքը՝ բացի դրսի ամմիշական կապից, աստիճաններով կապուած են նաև գալրի ներ:

### Ս. ՏՐԴԱԾ ԵԽ Ս. ԱՇԽԵՆ ՄԱՏՈՒԽԵՐԻ

Երկու մատուխները նման են իրար և երկուսը միասին գտնուուն են գլխաւոր եկեղեցու հետ նոյն ծալաւտարածական կոմպոզիցիոն լուծման մէջ:

Մատուխները ունեն իրենց որոշակի նշանակութիւն: Այստեղ են կատարուելու առօրեաւ ամէն տեսակ՝ ծիսակատարութիւնները՝ հարսանեաց հանդէս, կնունք, հոգեհանգիստ, որոնք չեն կարող զբաղեցնել մեծ դամբիք: Խորքանշիրը ունի 120-150 նուտառեղ գլխաւոր արեւմտեան մուտքեն բացի ներքին մուտքով կապուած գալրի ներ:

Ցատակագծում մատուի խաչը տեղադրուած է 18x18 չափերի քառակուու մէջ. բարձրութիւնը մինչեւ խաչի տակը՝ 29 մ. է:

Գմբերը համգչում է չորս կամարների վրայ՝ իմշաւ մեր առաջական եկեղեցիներում: Մատուխները սարողական երեսապատուած են:

### ԳԱԼԻԹ

Գալիթը ամբողջ նամակի տարեր կառոյցների ներքին կապող օդակն է. իրենից ներկայացնում է մի ութանիստ կամարակապ սրամ՝ 15x15 չափերով, նոյնքան բարձրութեամբ, որի առաստաղի վրա տեղադրուած է ապակեպատ երդիկ լիշեցնող, նոյնպէս ուրամատ հատած:

Գալիթը առաջին սրամն է՝ զիսաւոր, արեւմտեան մուտքից, այստեղից ես սկսում ուիները դէափ մեծ եկեղեցու աղօքաբարամ, դէափ աստորգետնեալ տարածք և դէափ վերին հարթակ, որտեղ տեղադրուած են մեծ երգեհոնն ու երգախումբը: Այսուղ է կատարուելու մոմերի և սրբագալատկերների վաճառքը:

Պատերի ներքին հարթութիւնները երեսապատուել են նոյն տուփի 8 սմ. հաստութեան սպանով:

### ԶԱՆԳԱԿԱՏՈՒԹՈՒՆ


Ամբողջ նամակի սկիզբը եւ գիսաւոր մուտքը զանգակատուեն է՝ 8x8 չափերի քառակուսի կոտրուածքով, 22 մ. բարձրութեամբ մի աշտարակ է, որի վերին մասը պակցուած է 5 մ. բարձրութեան թեւաւոր քարէ խաչով, աստիտում է զանգակատան ծաւալը իր պլաստիկ լուծումով՝ ի տարբերութիւն եկեղեցու և մատուխների գմբերների:

Զանգակատան ծաւալի հիմնական ճարտարապետական էլեմենտը՝ նախամուտքն է, որ իրենից ներկայացնում է իրար վրաց դէափի երկինք սկառող, իրարից աստիճանաբար մեծացող կամարների փոնց, որի ամբողջութիւնը շարունակում է բազմապրոֆիլ հայկական կերտուածքը, աւանդական ձեր մէց ամփոփում է 5 մ. միջին բարձրութեան հարթագոյակը՝ կատարուած տուփի վրայ. թեման՝ Գրիգոր Լուսաւորիչն է, ձերքին խաչն է, որ իրեն ք թ ի ս տ ո ն է ո ւ ո ւ ա ն յորթիդամիշ, յանձնում է Տրդատին և Աշխենին, որոնց շուրջ հաստացնեալ ժողովուրդն է:

Զանգակատումը՝ դրսից եւ ներկայացնութիւնը ներկայացնութիւնը կատարուած է ուկեգոյն տուփով:



ՕՏԵՓԱՆ ՔՐԻԿԵՑՅԱՆ  
Հայուսամամիք վաստակաւոր  
ճարտարապետն պատվիրար



Երեսամի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցի. Հուշամույս մազակատիրի և օծման, 23 Մետամոքը 2001: Մայր Աթոռ Ա. Հշմածին, 2001, էջ 41-45:

Մասմակի լապատումներով:



## Յ Ի Շ Ա Վ Ա Կ Ա Բ Ա Ն

Յիշտա՛ Str, ամենաբարձրական ուղղութեամք  
ու գիտի հաճոցնեալ Հայութեացն մեռց,  
Տեսան Վազգենայ Առաջնոյ և Տեսան Գարեգին Առաջնոյ  
արագնագոյն կայսրիկուացն Ամենայն Հայոց  
և հանգը գիտի նոցս ի լոյս եւեսաց առաջնորդեանդ Քո:  
Ես առանձ գեղիւլողուալիեսն մեր եւ զելառական  
Հայութեան Ամենայն Հայոց գՏէր Գարեգին Բ.  
կաքուիրոս ընունցիս մեզ ընդ եւրայն առուս ոսկի վարդապետութեան:

Ոյրունա զեկունեցի ժմուղաց,  
Երախտաւորաց, դժուարուից, սղասաւորաց և  
այնոցիկ որք ընդ հովանու սրոյ  
Եկեղեցոյ եմ հանգուցեալ:

Ար. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցոյ և Գարփ բարեւաններ  
Աղեն և Մարի Մանուկեան  
Լոիկ Մանուկեան Սիմեն  
Ռիզու Մանուկեան

Ար. Տեղայ Մատուռ  
Նազար և Արտեմիս Նազարեան

Զանգակատոն  
Ետաւոր Օռնենեան (ի յիշաւակ իւր մօր)

Ա. Աշխեն մատուռ  
Գևորգ և Լինդա Գեղրեան

Հայոց Առամելական Եկեղեցոյ այլ նոյնաւաններ  
Հիւսիսային Ամերիկայի Արևելեան քեմ  
Տիկ. Ճայիս Կորոյեան  
Տիկ. Տուխիս Շննդեան

Երանի այնոցիկ որք յիշաւակ ունին ի Հայութան:

Ես առանձ զՀամբայիսորին Հայաստան աշխարհիս զուացուցես եւ դասիդանեսցես յանայր ամս ընդ  
հովանու ամենազօր Ազոյ Քո ի ժմուրեան, ի խաղաղութեան և յանսասանութեան:



## ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀԱՆԴԻՍԱՀՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀՀ Անկախութեան 10-րդ տարեղարձին եւ Հայաստանի մէջ Քրիստոնէութեան պետական կրօնը հոչակումին 1700-ամեակին առիթով, ՀՀ Նախագահին հրաւերով՝ Սեպտեմբեր 21-ին, ժամը 18.30-ին, Կ. Դեմիքինանի անուան մարզականութային կերորմին մէջ տեղի ունեցած է հանդիսաւոր հիմք և ընդունելութիւն:

Սեպտեմբեր 22-ին, ժամը 18-ին, Սր. Էշիածինի նորակառոց բաց խորացին առջև տեղի ունեցած է Միտոնօրհնութեան Սրբազն Արարողութիւնը:

Անուշարոյր իոդը միտոնը, քրիստոնէական եկեղեցներուն մէջ կը պատրաստի պարզ և քաղաքին եղանակով: Ս. Միտոնի հիմնական քաղաքինը ծիծապոտի իոդը և քայլաւանն են, որոնք կը համեմուին 40 տեսակի խումկերով և հոտաւու բյուերով:

Համաձայն կանոնի՝ ճիթենիի մաքուր իոդով կաթոսան 40 օր առաջ կը դրոի. Մայր Տաճարի Աւագ Սեղամին եւ կը ծածկուի շղարշէ ծածկոցով:

Մինչեւ միտոնօրհնութիւնը, երեկոյեան ժամերգութեան յատոյ կը կատարուի յատուկ հոգեւոր պաշտօն՝ քարոզ, աղօթք, մաղթանք, շարական, իսկ վերջին օրը՝ նախատոնակին, հսկումի կարգ:

Հայաստանեայց եկեղեցին սովորաբար միտոնօրհնութիւնը կը կատարէ եօթը տարին անգամ մը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տնօրինութեամբ:

Այս հոգեւարար արարողութեան նորկալ եղած են բոյր եկեղեցներու

պետերը. Հայ Եկեղեցւոյ նուիրապետական առողջերուն զարմակաները, բարձրաստիճան անձնաւորութիւններ, հիւրեր եւ բազմաթագար հաստացնեալներ:

Սեպտեմբեր 23-ին, ժամը 10-ին, կատարուած է Երեսանի Սր. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցին Օծումը:

Կը հնչէ աշխարհաբոչակ երգեհոնահար Պերճ Ժամելուշեանի նուագը. Եկմալեանի Պատարացը կը հնչէ Պետական Ակադեմիական Երգչախումբին կատարմամբ, Մաէսթրոյ Յովհաննես Շերիժեանի դեկավարութեամբ:

Տաճարը կ'օծուի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, բոյր եկեղեցիներու պետերու. Հայ Եկեղեցւոյ պատրիարքներուն, թեմակալ առաջնորդներուն մասնակցութեամբ:


Գարեգին Բ. Կաթողիկոսը այս առիթով յատարարած է. «Օծումինը Սր. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին Ամենայն Հայոց Հայութանութեան նոր հազարամետակի միտոնով՝ մայսելով, որ Տիրոջ հրաշակերտ գօրովեեամբ լինի այն պայծառակերպութեան բաֆօր լեռան առաջնորդող Ուխտի նոր խորան, Հայոց Մէծ դարձի 1700-ամեակի յայթակամար:»

Այսօր, Սր. Լուսաւորիչ, Սր. Տրդատ թագաւորի եւ Աշխեն Խորանից աղօթք բարձրացնենք առ Աստուած եւ հայցնեմք. որ չխոնարհունմ երրեք մեր մողում սրբութիւնները եւ մեր բոլոր ճանապարհներն առաջնորդեն մեզ դէպի տաճարը Աստուծոյ:


Սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ին,



Ս. Էջմիածն. Նոր Դարձ ԵՒ ԲԱՏ ԽՈՐԱՆԸ



**ԵՐԵՒԱՆ ՍԲ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՏԱԿԱՐԻԴԻ  
ԹԱՂԵՂԱՍԻ ԲԱՐԹՈՒՂԻՄԷՂԱՍԻ**



**ԽՈՐԱՆ ՑԱՆՑԻՆ ՄՐՁՈՅՆ ՏՐԴԱՏԱՅ Գ.  
ԱՐԳԱՅՈՒՆ ՀԱՅՈՑ**

*Լուսանկարները՝ Պ.Թ.-ի*

Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաւերով տեղի ունեցած է ընդունելութիւն-ճաշկերոյք, Քրիստոնէութեան Հայաստամի մէջ պետական կրօնք մոշակումի 1700-ամեակին առիթով:



**ԵՐԵՒԱՆԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՏԱԿԱՐԻԴ ՄԱՅՐ  
ԵԿԵՂԵՅԻ ԱՐԵԱՄԱՆԵԱՆ ՃԱԼՎԱԾ. Օղակածեւ  
ագիբն հարաւ-արեւելեան հատուածը, բյուզի  
վրայ, հանցեան եւ Քոյար փողոցներուն միջեւ,  
Տիգան Մեծ պղղուալի սկիզբա:**



**Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՏԱԿԱՐԻԴ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՅԻ  
ՆԵՐՁԱԱԱՍՐ Եւ Աւագ Խորանը, կեդրոնը՝  
Մարիամ Ասոռոածածնի մճագիր որմնա-  
նկարը, Մանուկ Քրիստոսի հետ; Ճարտ,  
Սունիան Քիրքեան:**

*Լուսանկարները՝ Պ.Թ.-ի*



## ՅՈՎՀԱՆՆԵՍ-ՊՈՂՈՍ Բ. ՊԱՊԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՃԵԼՈՒԹԻՒՆԸ

Մեպտեմբերի 25-ին Երեւան ժամանած է Հռոմի Պապ Յովհաննես-Պողոս Բ., որ Զուարքոց օդանաւակայանին մէջ դիմաւրուած է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի, կառավարութեան ամդամերու, խորհրդարանականներու, Հայաստանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու և պաշտօնական այլ անձերու կողմէ:

Հռոմի Պապը հայ ժողովրդը ողջունած է հայերէն լեզուով կատարուած օրինութեամբ.

**«Աստուած թող օրինի հայ ժողովուրդն ազատութեամբ, բարեկեցութեամբ և խաղաղութեամբ»:**

Մայր Աթոռ Էջմիածնի մէջ, Սրբազն Պապը դիմաւրուած է «Հրաշափառ»-ով: Գարեգին Կաթողիկոսը՝ ողջունելով Յովհաննես-Պողոս Բ. Պապը, ըստ է. «Այսօր Տէրը մեզ ունենածիր է 1700-ամեայ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իշման Սեղանի առջեւ, որ Աստծոյ նետ մեր ժողովուրդ համահաւաք հանդիպման խորին խորմուրդ, սրբութին սրբոցն է»:

Մեպտեմբեր 26-ի առաւոտեան, Սրբազն Պապը քաղաքավարական այց կատարած է ՀՀ Նախագահին, և երկուին միջև տեղի ունեցած է առանձնազրոյց, ապա նույրներու փոխանակում:

Քահանայապետական շքախումը՝ բարձրաստիճան նկեղեցականներու և պետական աւագանիին ուղեկցութեամբ այցելած է Հայոց Մեծ Եղեռնի գոհերուն յիշատակը յաներժացնող ծիծեռնակարերի լուշաբամալիքը, որ Սրբազն Պապը կարմիր վարդ դրած է անմար կրակին մօտ և աղօթած է անմեղ գոհերու հոգիներուն համատեան համար, ըսելով. «Լսիր, ով Տէր Հռոմի եպիսկոպոսին ձայնը, որ արձագանգում է իր նախորդներից մէկի՝ Բենեդիկտոս ԺԵ.-ի աղաչանքին, որ 1915-ին ձայն բարձրացրեց ի պաշտպանութիւն ծանրորէն վշտահար ու բազմաման շնմին հասած հայ ժողովրդին»:

Նոյն երեկոյնան, Սր. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցիին մէջ տեղի ունեցած է Եկումենիկ արարողութիւն, որուն ներկայ եղած է նաև ՀՀ Նախագահը իր ազնուափայլ Տիկնոց հետ:

Ս. Պապը իր խօսքին մէջ՝ յատկապէս շեշտած է «Այսօր էլ ամէն ինչ վկայում է նայ ժողովուրդի քրիստոնական նույրուածութեան մասին. որա վկայութիւններն են՝ բազմադարնեան հայ գրականութիւնը, վանքերը, նկեղեցիները եւ յատկապէս խաչքարերը, որոնք հայատքի եւ մշակոյթի խկական գամձեր են»:

Իր պատասխան խօսքեն ետք Հայոց Հայրապետը Հռոմի Քահանայապետին փոխանցած է Սր. Գրիգոր Լուսաւորիչ Աշխարհները. Ս. Պապը՝ այդ սուրբ մասունքներով օրինած է բարեպաշտ ներկաներու:

Մեպտեմբեր 27-ի առաւոտեան, Սրբազն Պապին հանդիսապետութեամբ, Սուրբ Էջմիածնի նոր օծուած Տրդատայ բաց խորանին վրայ լատինածէս պատարագ մատուցուած է, Եկմալեան պատարագէն հասուածներու երգեցողութեամբ, մաէստրոյ Յովհաննէս Չեղիշեանի ղեկավարութեամբ:

Սուրբ խորանին առջեւ, Ս. Պապը Տիրոջ մէ խնդրած է ներել քրիստոնեալ նկեղեցիներու դէմ գործուած անցած ժամանակներու մնացքերը եւ առաջնորդել այն սէրը՝ որ գերազանցում է որեւէ պատուար. Հայոց Հայրապետէն խնդրած է ներել միութեան դէմ նախապէս գործուած սխալներուն համար:

Երեք յիշարժան օրեր միասնաբար աղօթել ետք. ՀՀ Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը մինչեւ օդանաւ առաջնորդած են Սրբազն Պապը, որ նետեւեալ խօսքերով բրածեցտ առած է.

**«Ծնորհակայութիւն քեզ, Հայաստանի ժողովուրդ՝ բարեկամութեամ եւ չերմութեան համար, աղօթքի համար, որ կատարեցինք միասին»:**



## ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԸ<sup>1</sup> ՄԵՇԱԳՈՅՆ ԹԻՒՈՎ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՀԱՄԱԽՄԲԵԼՈՒ ԼԱԻԱԳՈՅՆ ՄԻՋՈՑԸ

Համազգային եւ համապետական մեծ տօնակատարութիւններու շրջանակին մէջ, Քրիստոնէութիւնը Հայաստանի պետական կրօնը հոչակելու 1700-ամեակից առիջով՝ Օգոստոսի 18-ին, Վազգէն Սարգսեանի անուան Հանրապետական Մարզադաշտին մէջ տեղի ունեցաւ Համահայկական Երկրորդ խաղերու համելիսաւոր բացումը:

Մարզական շքերթը սկսած է՝ միջազգային մրցապարէզմերու մէջ, մայկական սպորտը պանծացուցած անցեալ եւ ներկայ նոչակատը մարզիններու զիսաւորութեամբ։ Ապա, մարզահաշտ մուտք գործած են խաղերուն մասմակից

Երրուայի բազմակի ախոյեամ, սպորտի վաստակաւոր վարպետ Օգուն Միրզոյեանին, որ իր կարգին կը վառէ Համահայկական Երկրորդ խաղերուն կրտակը։

Հանդիսաւոր խօսքը կը տրուի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանին, որ շերմօրէն կ'ողունէ բոյոր մասմակիցներն ու հիւրերը։ Համահայկական Խաղերը, - կ'ուտ ան, - մեր ժողովրդի կեամբում արդէն գրաւել են իրենց յատուկ տեղը՝ դառնալով ազգային միասնութեան հնքանահիան գործօն։ Դրա վառ արտապայտութիւնն են խաղերի աշխարհագրական լայն ընդունումը և մասմակիցների թիւը։ Համոզուած եմ՝ որ հայ-



**ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ-ԵՐԵՒԱՆ**  
Վազգէն Սարգսեանի անուան Հանրապետական Մարզադաշտում:  
50 մարզիկներու փոխանցում-վազրով։  
Գառնիքի հերանոսական տաճարէն հասած է վատած ջահը։

Մարզական պատուիրակութիւնները, որոնց բոլորն ալ, խաղավար ծափերով ողբումուած են համելիսաւու հասարակութեան կողմէ։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի օրինութեան ետք, Մարզահաշտ կը քերուի Համահայկական Երկրորդ խաղերու որօշը. Կը հնչէ Համահայկական Խաղերու օրմներօք, ապա՝ տեղի կ'ունենան մրցավարներու եւ մարզիկներու նրդման արարողութիւններ։

Բացառիկ համելիսաւոր պահու մը, մոթութիգիսթներու ուղեկցութեամբ, մարզահաշտ կը քերուի Գառնիքի հերանոսական տաճարը վարուած ջահը՝ որ Երեւան հասած էր յիսուն մարզիկներու փոխանցում-վազրով։ Հանդիսաւոր իրադրութեամբ՝ ջահը կը յանձնուի Ողիմափական Խաղերու ախոյեամ, աշխարհի եւ

ունիքի միատրոդ ոգին եւ մարզական արդար մրցակցութիւնը նոր լիցքնը են հաղորդելու բոլորին եւ յատկապէս՝ Երիտասարդութեանը։ Երկրորդ Համահայկական խաղերը յայտարարում են բացուած։

Նոյնան տապանէն մինչեւ քիստովնեութիւնը Հայաստանի մէջ ընդունելու պատմական դրուգներու ցուցադրումով սկսած է աստուածանչական թատերականացուած ներկայացումը։

Հանդիսութեան ընթացքին՝ ցուցադրական ելոյթներով հանդէս եկած են նաև տարրեր մարզամերու ներկայացուցիչներ, պարային կատարումներ ցուցադրած են տարրեր համոյթներ։



Ուշ երեկոյեան, տեղի ունեցած է տպատրիչ Բրավոռութիւնը:

本章二十一

Այս օր շարունակ՝ Օգոստոսի 18-26. Համահայկական Երկրորդ Խաղերը գտնուած են մարզակարներու ուշադրութեան կեղրոնք:

30 ხელმისაწვდომი 83 ქაღალდებრი, ასეჩ ქან  
3000 მარგებულ-მარგებული მიზანი, 9 მარგა-  
ბულება (შეისრული, უზარ შეისრული, პასკებული,  
კულტურული, მთავრული, საზოგადო მთავრული,  
სამუშაო, სამუშაო-სამუშაო), ქართველი 45  
შათავაბი:

水 水 集

Օգոստոսի 26-ին, Խաղերու համդիսաւոր փակումը տեղի ունեցած է Կարեն Դեմիրճյանի անուան Մարզաթանգարակին Համակիոն Մէ:

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարիան Աեր-  
կաները ողջումնելով, լոյս յայտնած է՝ որ երկու  
տարի լնույ, մասնակիցներէն շատեր կրկին կը  
ժամանեն Հայաստան՝ Համահայկական Երրորդ  
Խաղերուն:

Մասնաւոր պարզեցներ յանձնուած են ուշադրութիւն գրաւած թիմերու ներկայացնուիչներուն, մասնակիցներուն, խաղերու կազմակերպիչներուն:

ՀՀ Նախագահին հրամանագրով, Համարակական Առաջին և Երկրորդ Խաղերու բացման և փակման Բանահատոր արարողութիւններուն գլխաւոր ուժինոր Հրաշեա Աշուղեանը պարզեւատրուած է «Մովսէս Խորենացի» մետաղով:

Խաղերը փակուած յայտարարած է ՀՀ Մշակոյթի, Երիտասարդութեան Հարցերու և Սպորտի Նախարար Ռոյանտ Օսոյենանը: Խաղերուն դրօշը հեցմելով՝ ի պահ տրուած է Երեւանի Քաղաքապետ Ռոբերտ Նազարեանը, միջնորդ Համամայլական Երրորդ Խաղերուն ըստում:

Խաղերուն առիթով, մասնակիցներուն համար պատրաստած է Միջոցառումներու ամբողջական շարք մը, որոնցմէ լիշտավակելի պիտի մնան յատկապէս. Օգոստոսի 17-ին ժամը 19-ին, Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տաճ մէջ տնօյն ունեցած համերգը ընդունելութիւնը՝ Համարավկական Խաղերու Համաշխարհային Կոմիտէի Նախագահ Դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարեանի հրակորու:

Օգոստու 22-ին, Կարէն Ռեմինեանի անուան Մարզպահակերգային Համալիրին մէջ կայացած է ևսայ-Բամեռող:



Թիշտակի Մասունքներ  
Համայնքական Երկրորդ հաղերէն

ԳԱՀԻՐԵՒ ԵՐ ԱՊԵՔՍԱՆԴՐԻՈՑ  
ՄԱՐԶԻԿՆԵՐԸ  
ԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՆ

Օգոստոսի 18-26-ին Երևանի մէջ կայացած Համամայլական Երկրորդ Խաղերուն Գամիրի և Աղեքամդրիոյ մարզին ըստ մասնակցեցան անցան պատուի հակուութեանը և ներով. Գամիրէ՝ 45, Աղեքամդրիոյ՝ 32 անուանուն:

Գանձութեա պատրիարք պատրիարքականը՝

Յակոր Գարակեօզեան, Աստէն Թողումպանաց, Գրիգոր Միքայէլեան, Քարիմ Մորսի, Ռաֆիք Մորսի, Նորայր Մատիկեան, Արմեն Պալլայիկան, Յակոր Սայեան, Արմեն Վարժապետեան, Կարոյ Վարժապետեան, Մայր Բարմբարեան: Պատասխանատու՝ Տոքը. Նորայր Միհննեան, Մարգիչ Էնատ Ապուլ Համիլտոն:

Գամինքի պիտույք-պունկի բաւարականը՝

Սինէ ԶաքէրէթՇահ, Գէռոց Աւանեան,  
Խորէց Սիմոնեան, Կարոյ Գումրոյեան: Պա-  
տաշխանառու՛ Տիգր Լուս Տէր Ցակորեան,  
մարդի՛ Հուամ Եւ-Ծովարի:

### Աղեքսանորիու ապարէթ պողի Ռաւարականը<sup>1</sup>

Արդու Թօսունեան, Կարոյ Թօսունեան, Ցակը Կորտեան, Կարէն Ծռնեան, Կարպիս Ծռնեան, Սարգիս Արսէնեան, Արմէն Լելիե-  
եան, Զահեն Լելիեկան, Արմէն Միհրեան, Դորի Ծափացան, Հրաչ Միհրեան, Անորէ Սա-  
միր: Պատաշանաւորո՛ Տիար Պերճ Միհր-  
եան, Մագիս Խաւեն Խոփի:

Եգիպտահայ պատուիրակութիւններուն  
ընդհանուր պատասխանատու՝ Տիար Լեւոն  
Գայդոացեան:

Թէեւ զոյզ քաղաքներու Մարգական և  
Վարչական Ցանցնախումբերուն կողմէ՝ ոչ  
մարդիկներուն մեկնումին և ոչ ալ այնտեղ ձեռք



ըերուած արդիւնքներուն մասին պաշտօնական հաղորդագրութիւն չէ Բրազարակուած տակալին, ասկայն, ըերանացի տեղեկատուութեամբ կազմեցինք մետեւեալ արդիւնքները.

24 քաղաքի հաւաքաններուն մրցումները տեղի ունեցած են Երեւանի «Տիմամոյ» մարզադաշտին վրայ: Այսպէս:

Գամիրէ/Թորոնյոյ, 72-86:

Գամիրէ/Սրբան, 42-106:

Աղեքսանդրիա/Պուէնո Այրէս, 87-88:

Աղեքսանդրիա/Լու Անժելը, 64/115:

16 քաղաքի փիճկ-փիճկի հաւաքաններուն մրցումները տեղի ունեցած են Երեւանի Կարեն Դեմիրճեանի ամուսն Մարզամերգային Համալիրին մէջ: Մրցումներուն արդիւնքները եղած են՝

Գամիրէ/Թեհրան, 0-3:

Գամիրէ/Մոնթեվիտէոյ, 3-0:

Գամիրէ/Մոնրէալ, 3-0:

Գամիրէի հաւաքանը հասած է մրցաշարի յաշորդ փուլին, և Ստեփանակերտէն յաղթուած է 3-0 արդիւնքով: Խումբերու ընդհանուր դասաւորումին մէջ գրաւած է 7-րդ դիրքը:



**ՄԱՐԶԱԿԱՆ ՇՔԵՐԹ**

Եզրապետական պատուիրակութիւնը,

դրոշակակիր՝ Գրիգոր Միքայէլյան,

մախէն՝ Տոքք. Նորադր Միւլոնեան, մարզից՝ Էնաս Ապատէլ Համիու Մուսա,

Տիմար Էնոն Տեր Յակոբեան, բացրող շարքը՝ եզրապետական մարզիկները:



**ՄԱՐԶԱԿԱՆ ՇՔԵՐԹ**

Գամիրէի փիճկ-փիճկի խումբը,

մախէն՝ Գեորգ Աւանեսան, Միւլոն Չամբերէնեան,

Ռուբէն Միւլոնեան, Կարոյ Գումրույնան:



## ԵՐԱՆԱՑՈՒՄ ՆԱՀԱՏԱԿ ԻԳՆԱՏԻՈՍ ԱՐք. ՄԱԼՈՅԵԱՆԻ

Վատիկանի Ս. Պետրոս Մայր Տաճարի Պապական Մատրան մէջ, Սրբազն Բահմայապետին նախագահութեամբ, Կիրակի 7 Հոկտեմբերին, տեղի ունեցած է Աստուծու եօթ ծառաներու Nicolaus Gross (1898-1945), Alfonso Maria Fusco (1839-1910), Tommaso Maria Fusco (1831-1891), Emilie Tavernier Gamelin (1800-1851), Eugenia Picco (1867-1921), Maria Euthymia Uffing (1914-1955), երանացուի փառաշուր արարողութիւնը, որուն ընթացքին, առաջին լիշտավուած է 1915 Յունիս 11-ին յուրցերու կողմէ նահատակուած Խզնատիոս Արք. Մալոյեան, Մարտինի Բայ Կաթողիկէ թեմին վիճակաւորը:

Այս առիթով՝ մենք ալ, մեր ընթերցողներուն կը ներկայացնենք Աստուծոյ ծառային կենսագրական դիմաստուեր:

Մարտինի մէջ, 1869 Ապրիլ 19-ին, Մալոյեան Մելքոնի և Ֆերիտի բարեպաշտ ընտանիքին մէջ աչքերը բացած է Ծորրալլահ: Պատամեկութեան՝ դրկուած է Զննանի Վանքը, որ ամրողացուցած է իր բարձրագուն ուսումները: 1896 թ., Սիրո Յիսուսի տօնին, քահանայ ձեռնադրուած է, ստանալով Խզնատիոս անոնք՝ Անտիոքի նահատակ եպիսկոպոսին լիշտավին:

Ժողովրդապետական արդիւնաւէտ պաշտօնավարութիւն արձանագրած է Աղեքսանդրիա և Գանիրէ, 1897-1910 տարիներուն:

Հոռմի մէջ գումարուած Հայ Կաթողիկէ Սիւնիոնոսը՝ 1911 թ., Մարտինի Թեմին Առաջնորդ Կընտրէ Խզնատիոս Վարդապետը, որ այս առիթով, Ամենապատի Պողոս Պետրոս Կաթողիկոս-Պատրիարքին կողմէ եպիսկոպոս կ'օժուի:

1915 Յունիս 3-ին, Մալոյեան Արքեպիսկոպոս՝ թուրք սպաներու կողմէ դատարան կը տարուի, որ՝ Ռատիկանապետը Գերապայծառ Մալոյեանէն կը խնդրէ պահուած գէնքերը իրեն յանձնել: Մալոյեան կը պատասխանէ՝ թէ ինք միշտ նաւատարին



ԻԳՆԱՏԻՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱԼՈՅԵԱՆ 1869-1915


Նահատակութիւն՝ Մարտին. II Յունիս 1915:  
Երանացու Հռոմ, 7 Հոկտեմբեր 2001:

քաղաքացի եղած է պետութեան, եւ թէ՝ Սովորան ալ, պատույ շքանշան շնորհած է իրեն:

Այն ատեն, Ռատիկանապետը Գերապայծառին Կառաջարէկ կրօնափոխ ըլլալ. անոր մերժողական պատասխանին ჩետեանրով, զինուոր մը Կ'ապտակէ զինք, իսկ Ռատիկանապետը զինուն կը նարուածէ ատրճանակին կոթուվ:

Կը սկսին Մալոյեան Արքեպիսկոպոսին տանչալից օրերը, մինչև որ՝ Յունիսի 11-ին, Ս. Սիրո Յիսուսի տօնին օրը, իր հօտին բազմաթիւ ամդամներու ჩետ. իր հոգին կ'աւանդէ Աստուծոյ...:

Քաղուած՝ BEATIFICAZIONE, Piazza San Pietro, 7 Ottobre 2001, pp. 7-9, 125-126, 177-178, 184.



## ՍԱԹԵՆԻԿ ՀԱԳԸՐ ԹՂԹՍՄՐԱՐ

### ՀԱՇՈՒԵԿԾԻՌ ՍԱԹԵՆԻԿ ՀԱԳԸՐ ՖՈՆՏԻ

31-12-2000

Գ.Բ.Բ.Բ.Բ.	Ե.Բ.	ՊԱՐՏ.Բ.Բ.	Ե.Բ.	Ե.Բ.
ԴՐԱՄԱՑՈՒՆԵՐ (Եպիստ.)	18 003 710.49	Սաքեմիկ Չազըր Ֆոնտի Պամեստ (1.1.00)	3 213 281.66	
ԴՐԱՄԱՑՈՒՆԵՐ (Տուար)	1 443.80			
 Ս.Չազըր Կենորն (Հալ.)	2 966 500.00	Ելեմուտիք Բաշխեմ Վոյսամցուած առաելութիւն	70 056.21	
 Առողջապահական ծրագրի առ Բաշի վճարուած 2001	4 586.26	Սաքեմիկ Չազըր Ֆոնտի Ընդհ. Պամեստ	3 283 397.87	
Մշակութային Ծրագիր- մերու առ Բաշի վճ.	4 584.70	Սաքեմիկ Չազըր Կենորնի Նորոգութեան Պամեստ (31.12.00) Սաքեմիկ Չազըր Ֆոնտ (2/3 բաժին) Սաքեմիկ Չազըր Ֆոնտ (1/3 բաժին) Վճարեցի Վոյսամցուած (Համի Կալալ) Վճարեցի գումարներ - Ընկերային ապամովագութիւն	1 162 162.05	
		- Տոքքու վարչութեան (Պամառքան վարձ) 4 971.00 - Պաշտօնական շամաստորը	10 939 592.46	
			5 469 798.23	
			10 000.00	
			5 782.55	
			2 917.54	
		Պարտասէտեր (Հ.Բ.Ը.Մ. Գամիիրէ)	69 075.00	
		Առողջապահական Ծրագրին առ Բաշի գամձուած (2001)		
		Առողջապահական Ծրագրէն օգոտոր- մերու վճարեցի 2000 տարուան համար	38 161.55	
	20 980 825.25		20 980 825.25	

### ԵԼԵՒՄՈՒՏՔԻ ՀԱՇԻՒ ՍԱԹԵՆԻԿ ՀԱԳԸՐ ՖՈՆՏԻ

1 ՑՈՒՆՈՒԱՐԻՆ 31 ԴԵԿԵMBERԻ 2000

ԾԱԽԱԾԵՐ	Ե.Բ.	ԵԿԱՄՈՒՑՆԵՐ	Ե.Բ.
Մշակութային Ծրագրը	237 442.09	Դրամատնային Աւամդներու Եկամուռ	1 668 935.20
Հայկական Միուրիմներու Յատկացուամեր	40 638.30	Կամառքնալ Վարձակալութիւն	36 000.00
Պետական և Համա-Եզիդուական Ծրագրեր	50 000.00	Պարմատներերու վճոց	870.00
Ընկերային Օժանդակութիւն	121 766.80	Տողարի առկագինի Տրբ.	132.70
(Անդրուս և դպրուանու)		Առողջապահական Ծրագիր	32 200.00
Կրուաթականը	208 728.97		
Առողջապահական Ծրագիր	426 271.60		
 Գ ո ւ մ ա բ	1 084 847.76		
 Թոշակներ	43 060.00		
Ընդհանուր Սախսեր	29 258.06		
Նպուածական Տուրք միջնեւ 2000	695.07		
Ընկերային Ապամովագութիւն	5 143.00		
Դրոշմատուոց	106.80		
Նամատուրեալ Վարձակալութեան տուրք 2000	4 971.00		
 Գ ո ւ մ ա բ	1 168 081.69		
 Փոխանցում Ա. Չազըր Կենորնի Նորոգութեան Պամեստի Բաշխեմ	500 000.00		
Փոխանցում Ա. Չազըր Ֆոնտի Ընդհանուր Պամեստին	70 056.21		
 Ընդհանուր Գումար	1 738 137.90		1 738 137.90



### ԸՆԿԵՐԱՑԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ (Ապրուատ և դարմաճ)

	Ապրուատ Ե.Բ.	Դարմաճ Ե.Բ.	Բժիշկ Ե.Բ.	Գումար Ե.Բ.
39 Բովանառութեալ	6 7140	51 026.80	3 600	121 766.80

### ԿՐԹԱԹՈԾԱԿՆԵՐ

	Աշակերտ	Գումար Ե.Բ.
Նախակրյական և Երկրորդական Հիմնարկներ	24	25 453.46
Բարձրագոյն ՌԱՍՏՄԱԿԱՆ Հիմնարկներ (Գանիք)	17	105 456.65
Բարձրագոյն ՌԱՍՏՄԱԿԱՆ Հիմնարկներ (Աղեքսանովիա)	5	46 305.86
Այլ ՌԱՍՏՄԱԿԱՆ Հիմնարկներ	2	31 345.00
Կրթաթոշակներու ծանուցում	12	168.00
<b>Գ ո ւ մ ա ր</b>		<b>208 728.97</b>

### ԱԽՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄՐԱԳԻՐ

	Ե.Բ.
Արձանագրուած մասնակիցներ	644 Բողի
Օգտուող մասնակիցներ	445 Բողի
<b>Ցատկացուած գումար</b>	<b>394 071.60</b>

### ՄԾԱԿՈՒԹԱՑԻՆ ՄՐԱԳՐԵՐ

	Ե.Բ.
Աննա Մայիլեանի Բանիչս	16 948.79
Ամառնային Շամբար 2000	13 543.60
ՌԱՍՏՄԱԿԻՐԱԿԱՆ Պարապմունք	12 000.00
Գերազանցութեան յատկացում	6 000.00
«Արեւ» օրաթերթի արարերէն յաելուած	34 162.15
«Տեղեկատու» Պաշտօնաթերթ	6 739.15
Մանրաժապաւէն (Խջիպտահայ Մամուլ)	4 225.00
Նուէր գիրքներ	4 241.30
Վարագն Տատրեանի դասախոսութիւն	162.00
Գիրքներու Բրատարակութիւն	139 420.10
<b>Գ ո ւ մ ա ր</b>	<b>237 442.09</b>

### ՀԱՑԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՑԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ

Այծեմնիկ Տիկնանց Միութիւն	6 300.00
Տիգրան Երկար Մշակութային Միութիւն	2 950.00
Ցուարեր Մշակութային Ընկերակցութիւն	13 325.00
Հ.Բ.Ը.Մ. Գանիք	18 063.30
<b>Գ ո ւ մ ա ր</b>	<b>40 638.30</b>

### ՊԵՏԱԿԱՆ ՄՐԱԳՐԵՐ

Համալսարաններու կարօւ ուսանողներու պետական ֆոնտ	50 000.00
---	-----------



**Հ.Բ.Ա.-ԳԱՀԻՐԵ  
ՍԱԹԵՆԻԿ ՀԱԳԼՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ**

**ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ՏԱԽՏԱԿ**

	2000	2001
	Մինչև Ծույն	
1. Բժշկական այցեգին	29 273.40	22 400.85
2. Դեղօրայք	121 347.70	108 382.45
3. Ք. Ծառագայթ և Տարրալուծում	27 120.35	21 273.75
4. Վիրաբուժական և Հիւանդանոցի Դարմանում	164 047.35	205 336.45
5. Ատամնաբուժական	42 239.40	34 778.00
6. Փոխարինող կազմաձեներ	29 424.90	24 153.70
7. Բնարուժություն	3 720.00	2 361.90
	<u>41 7173.10</u>	<u>418 687.10</u>

**ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ  
ԱՌԱՋԱՐԿՈՒԱԾ ՎՃԱՐԵԼԻ ՆՈՐ ՑՈԿՈՄՆԵՐՈՒ**

	2001 Տոկոս	Վճարումի սահման Ե.Ռ.	2002 Տոկոս	Վճարումի սահման Ե.Ռ.
1. Բժշկական քմնոթյուն	50	200	50	200
2. Դեղօրայք	50	1 000	50	1 000
3. Ծառագայթ	50	200	50	200
4. Տարրալուծում	50	200	50	200
5. Վիրաբուժական	60		50	
6. Ատամնաշար	50	500		
7. Ատամներու դարմանում	50	200	50	200
8. Փոխարինող կազմաձեներ				
Ակնոց (Ամէն 3 տարի)	100	250	--	--
Ականջի կազմած (Ամէն 3 տարի)	100	500	100	500
Այլ	50	500	50	500
9. Բնարուժություն	50	600	50	600
Տարեկան առավելագույն վճարում		10 000		8 000



## ՀԵԼԻՌՈՎՈՒՄ ԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՇՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Համաժողովրդական հանդապատ ընդունելութեան արժանացած է արդէն Գամիրէի ՀԲԸՄ-ի Սարենիկ Ծ. Զազըր Հիմնադրամի Առողջապահական Հոգատարութիւն ծրագիրը՝ իր առատարածխ բառացումներով...:

Հասարակական կեանքի մէջ բոլորովիմ նորութիւն երդ այս ձեռնարկը՝ 2000 թ. Տ44 անդամով, ինկ 2001 թ. ալ' 926 անդամով, որը փորձառութիւն ապահովեց ծրագրի մանձնախումը և անդամներուն, միաժամանակ՝ տնտիւաշուարկի ստիպողական վիճակի մատնեց Վարչութեան հաշուագէտ անդամները:

Չառաշիկայ՝ 2002 թ. նոր չափանիշներ պիտի որդեգրուին ծրագրին մասնակիցներուն նկատմամբ: Կրտարելու համար այդ բոլոր նախատեսութիւնները, Սեպտեմբերի 5-ին, գիշերուան ժամը 9.00-ին, Հելիոպոլու ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐՄ Մարզարանին մէջ, լուսարանական համդիպում մը կապացա մեծ թիվով մասնակիցներու հետ, որոնց սպառիչ տեսկութիւններ հաղորդեցին Վարչութեան և ծրագրի մանձնախումը անդամները եկեցտրական պաս-

տափ օգնութեամբ: Հաշուական մանրամասնորիններուն կարելի է վերաբառու ըլլայ՝ նախորդ էջին ներկապուտող բաղդատական տախտակներէն:

Հանդիպումի աւարտին՝ սպասարկուեցան զովացուցիչներ և մասնի խորենիլներ:

Թամի մը օր եւր, Կիրակի՝ Սեպտեմբերի 9-ին, կա ժամը 11.30-ին, Աղեքսանդրիոյ Պողոսեան Ազգարքարամի «Մելգունեան» Հանդիսաբանին մէջ տեղի ունեցած ժողովրդային հանդիպում Գամիրէին ժամանած պատուիրակութեան անդամներուն հետ, տեսքը Պետք թէրգեան, Օննիկ Պըլըրտանեան, Միասար Ձէշենեան, Մայտիրոս Պալանեան և Արտէն Էմիրգեան, բացառութիւնն եւ լուսարաններին Առողջապահական Հոգատարութեան ծրագիրը, որպէսզի՝ 2002 Յունուար 1-էն սկսեալ աղեքսանդրիացիներն ալ, ըստ Բարերարութիւնն ողորմածութեան, վայելն հոգատարական նոյն իրաւունքները...:

Համեմ հաշարամի մը մէջ, հիւրընկալմներուն կողմէ տրուած նոյն հաշկերոյթով՝ ... աւարտեցան վարչականներուն վսեմ առաջնորդիւնը:

### ԳԻՐ ՔԵՐՈՒՄ ԵՒ ՄԱՆՐԱԺԱՄԱԿԱՆ ԱՐԱԿՈՒՄ

Միջավայրական համաձայնութիւնները՝ երկու պետորիններուն ապահովելից փոխադարձ շամիրէն անկախ, մեծ օգտակարութիւն պիտի ունենամ նաև մեր գաղութիւն հասարակական կազմակերպութիւններուն համար ալ:

Այսպէս, առաջին առիրով՝ որ Երեւան-Գամիր օդային կանոնադր չուներք սկսաւ, Գամիրէի ՀԲԸՄ-ի Վարչութիւնը յարմաք նկատն աշխատանք, ապահով միջոցով՝ Երեւան առաքել ՀՀ Արեւելագիտութեան Հիմնարկին. Արաքական Ամբիոնին պատուեռով զնուած արաքական

դասական գրականութեան 87 ընտիր հատորներու հապահուն:

Միաժամանակ, ՀՀ Ազգային Գրադարանի Տօնութեան նուիրութեան եզիւգութաբայ պարբռական մանուկի Դ. դարու երկայնքին լոյս տեսած՝ «Յուսաքեր»-ի, «Արեւ»-ի և «Զահակիր»-ի հաւաքածներուն ամրողական մանրաժամանակները:

Անա, այս ձեռնով իրագործուած կըլլայ «Մաթենիկ Ծագըր» Հիմնադրամի նպատակներէն մաս մը:

### ՀԲԸՄ-ԳԱՀԵՐԵ ՏԱՐԵԿԱՆ ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

ՀԲԸՄ-ի Գամիրէի Վարչութեան հրաւերով՝ Տարեկան Անդամական Ընդհանուր Ժողովը տեղի ունեցած Հելիոպոլու ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐՄ Մարզարանի սրամին մէջ, Տրեքշարքի՝ 10 Հոկտեմբերին, երեւելան ժ. 8-ին, մէկ ժամ յետաձգումով, Երևանուու թիւը մեծամասնութիւն գոյացուցած շրջալուն պատճառով:

Գործուակութեամբ պէտք է արձանագրել՝ թէ այս տարուան Անդամական Ընդհանուր Ժողովը կը անսովոր խանդապատ մընուրուի մէջ տեղի ունեցած 88 իրաւասու անդամներու ներկայութեան անոնցնէտ ունաճ լիազօրուած էին այլ իրաւասու 45 անդամներու փոխանորդագրերով, որով մասնակիցներու ընդհանուր գումարը հասաւ 133-ի:

Անդամական աւանդական գործողութիւններէն ետք, նախատեսուած օրակարգը գործադրուեցան նախորդ Ընդհանուր Ժողովի ատենագրութեան ընթերցումով և վաերացումով, ապա, յաջորդաբար կարդացուեցան և վաերացուեցան 2000 թ. բարոյա-

կան տեղեկագիրը, 1.1.2000-31.12.2000 հաշուակալը, և 2000 թ. նախամաշիւ պիտմէն:

Կարդացուեցան նաև հաշուեքննիչին տեղեկագիրը, Եշամակութեան 2001 թ. հաշուեքննիչը իր նոր պատուագինով:

Վիճակաւ դադրած երեք վարչական անդամներուն տեղի, վարչական ընտրութեան ներկայացան շորս թեկնածուներ յամձինս՝ Հարի Շէշենեամի, Միասար Ձէշենեամի, Օր. Սոնա Մարզարեամի և Տօք. Հեռմինէ Վարժապետնամի, որոնք ստացան յաջորդաբար 98, 108, 93, և 52 քուէ:

Քուեամամարէն ետք վերոիշեալմներէն առաջին երեք յայտարարուեցան վարչական անդամն:

Ժողովը աւարտին նասաւ ժ. 10.30-ին:



## ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՀԱՆՐԻՍՈՒԹԻՒՆ Հ.Բ.Ը.Մ.-ի ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 95-ԱՄԵԱԿԻՆ

**Հ.Բ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ-ի սկառտական և կայտական շարժումի Վերին Մարման և Հ.Բ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ-ի ժրացան Վարչութիւնը շինչ զաղափարը ունեցած էին տօնելով Հ.Բ.Ը.Մ.-ի հիմնադրութեան փառապան 95-ամեակը:**

Սղեցամերիոյ Հ.Բ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ-ի սկառտական և կայտական շարժումները կիրակի 9 Սեպտեմբերին կազմակերպեցին սկառտական հանդիսութիւն մը, երեկոյեան ժամը 6.30-ին, ճախագահութեամբ երեց Աւագ Խմբապետութիւնի տիկին Ատրինէ Մուրատեան։ Ճախագութեամբ շարժումին չորս քաջններուն, Շերկա էին Աղերսանդրիոյ հոգեւոր հոգին Արժ. Տէր Գրիգոր Քիյ. Մուրատեան և Թրիգումին, Աղերսանդրիոյ Պատկ. Քաղաքական Ժողովի Անդամակետը՝ Տիմ Պեր Փալանձեան, Աղերսանդրիոյ Ազգ. Խշանառութեան անդամները իրենց ազնուափայ տիկիններով, մշակույային միութեանց Ծերկապացուցիչները, ՀԱԸՄ-ՆՈՒՊԱՐ-ի պարչական կազմը, Յախկին սկառտներ և կայտեր, խմբապետներ և խմբապետութիւններ։

Հանդիսութիւնը սկսաւ շարժումին 4 բաժիններուն տողանցքով, օրուան խօսնակութիւն Ասած խմբապետութիւն Լիսի Թօսունեան, հանդիսականները հրաիրնց մէկ Վայրէկեան յտանկայս յարգել լիշտական նորոգ համգուցեալ ողը. Նորայր Պէտրանեանի։

Ցայտագիրը սկսաւ դրօշակներու պարզումով. Եզիպոտոյ Հանրապետութեան դրօշակը պարզեց փոխ խմբակն Վաս Խորայէլեան, կայտական դրօշը՝ կայտ Գարին Պատման և սկառտական դրօշը՝ սկառտ Ազգ Գալայմեան բուռն ծախախարութեան ներքեւ։

Խմբապետութիւն Գարին Լէյէկեան եղոյք ունեցաւ շատ գեղեցիկ բացման խօսքով։

Նորընճայ կայտեր Ինքա Գայօմիրին, Մարիամ Զատուեան, Ալին Գալայնեան մուտք գործեցին. կայտական երդումը կայտարեց Ալին Գալայնեան նախկին խմբապետութիւն սորեն և օրուան նախագահութիւն Տիկին Առքին Մուրատեանի և ստացան կայտական պետքը (լամբականիշեր)։ Նորընճայ Արծովիկներ Քրիստին Մանուկեան, և Նարայի Ստեփեան երդման արարողութենէն ետք, մուտք գործեցին Արծովիկներու բաժնին մէջ և ստացան Արծովիկներու պետքը։

Օարժումին՝ աստիճանաւորներու նետզբետէ նորացած թիւին բերումով սկառտական վերին մարմինը որոշում առած էր շրջանաւարտ սկսուտ Այս Գալայմանին յամնեն Ացելայի պաշտօնը. և շրջանաւարտ Կայտ Հորին Կիրիմէկեամի յամնութեան Արծովիկներու խմբապետութիւն պաշտօնը։

Օրուան խօսնակին Բրաւերով, օրուան Նախագահութիւն և շարժումին պատասխանատուները վարեցին խարուց։

Խարուկին շուրջ բոլորունկով, շարժումին չորս քաժինները՝ իրենց խմբապետներով և խմբապետութիւններով սկսած երգել սկառտական, ազգային երգեր, և կանչեր, ինչպէս նաև հայկական և արդիական պարերով. «Ով Հայոց Աշխարհ» երաժշտութեան ընկերութեամբ, մենակատարողներ՝ Այգ Գալայման, Ալին Գալայնեան, Հորին Կիրիմէկեան, Անդրոյ Պասմանեան, Գարին Պատման և Նարայի Ստեփեան։

ՀԱԸՄ-ի 95-ամեակի նույրուած հանդիսութիւնը վեց գոտի սկառտական հրամեշոնի երգով՝ նասանցութեամբ շարժումին նախկին սկառտներուն, խմբապետ-խմբապետութիւններուն։ Տեսարան շատ յուզի էր. Անոնք պահ մը լիշեցին արտասահմանեան և Երբից բանակումները։



Երեց խմբապետներ, Խմբապետութիւններ, Սկառտականներ, Կայտեր, Արծովիկներ և Գալայմաններ



Բացման խուզ՝ Խորապեսուհի Գարբին Էլյուկիսան։  
Կողքին՝ Աւագ Խորապետուհի Հրայի Թօսունեան։



Օրուան Նախագահութի՝ Աւագ Խորապետուհի  
Ասդրին Մայրատեսն կը խնձէ կապտական եաժք-ը.  
Ճախէն՝ Մարդու Զատովնան, Որին Գարմիրիս, Այս  
Գարայաննան։ Անցու Աւագ Խորապետ Կարսին  
Թօսունեան։

Փափաքելի պիտի ըլլար որ մեր նոր սերունդի սկա-  
ռուները և կատակը բանակում մը կատարեն դէահի  
հայրենիք։ Քրիստոնեութեան ընդունման 1700-  
ամեակի առիթով, իրենց ժրաշամ և զոհարերող  
աւագ խմբապետ եւ խմբապետութիներուն առաջ-  
նորդութեամբ։

Երեկոն շարունակուեցաւ շնորհանեկան մթմուղութի  
մէջ՝ գովաստմ օդին, լահմաճումի և սամսոփշերու

սպասարկութեամբ, որոնք պատրաստուած էին  
Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ-ի Տիկնանց Յանձնայումի  
անդամութիներուն կողմէ։ Ներկամերը մինչեւ ուշ  
գիշեր հանելի և անմոռանալի օր մը անցուցին։

Վարձը կատար բլորին, մայթերով որ յառաջի-  
կային ալ այսպիսի մեռնարկներ հրամցուին մնայի։

Թղթակից



Տողանցք- Պատուի առ. սկսուանեկ. Կայտեր, արժուիկներ,  
գուղիկներ։



Խորովը վասնու համայնաւոր պահը-  
ձարէն՝ Աւագ Խորապետ Կարբիս Թօսունեան, Օրուան  
Նախագահութին, Աւագ Խորապետուհի Հրայի Թօսունեան,  
Խորապետուհի Գարբին Էլյուկիսան, Քոփ-խորապետ Վան  
Գարայաննան։



Հանդիսաւոներու առաջին շարք-  
Ճախէն՝

Պերճ Փարանանան, Աստոյիկ Տէր Արտէնեան, Վրէժ Մէֆերեան, Մանուկ Գալիքարենեան, Դանիէլ  
Ճոճուեան, Միհ Արքինեան, Արագուի Գալիքեան, Տէր և Տիկին Գրիգոր Պապիկնանեան, Հանսակասպ  
Գալքայնան, Միհ Թիգրաննան, Նուարդ Թիգրաննան, Տէր և Տիկին Կարսակտ Մատուրեան, Տէր և  
Տիկին Գեորգ Փիլիկնան, Մարգար Թօսունեան, Նազարէ Գարբառեան։



## ՀՈԿՏԵՄԲՐԵՐԵԱՆ ՊԱՆՉԱԼԻ ՑԱՂԹԱՆԱԿԻՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՊԱՍՔԵԹ ՊՈԼԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱԾԱՐՔ

Հոկտեմբերի առաջին շաբթօնան ընթացին, 5.6.7 օրերուն, երեկոյեան ժամերուն, Հելիոպոլսոյ ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ մարզադաշտը՝ իր ամբողջ տարածքին, դարձեալ անսովոր նորոգնի, խանդավառ մթնոլորտի մէջ էր. Վարչութիւնը կազմակերպած էր պատրե պոլի Համահայկական մերժական մրցաշարը՝ նուիրուած Հոկտեմբերեան պանճակի լայրանակին 28-րդ տարեդարձին:

Հնկալեալ աւանդութիւնը ամեսախտ պահելով, Հովանաւորութիւնը ստանձնած էր Եղիստարաց Բարեխմաս Առաջնորդը, իսկ նախագահութիւնը՝ Գամիրէի Քաղաքական Ժողովի Ատենապետը:

Բաժականերու շարքը երեց տղոց, աղջիկներու կրտսեր տղոց, կորիւններու, մինի տղոց, նուիրած էին՝ տեարց Պերճ Թուլումպանեան, Ժիրայր Ցակորեան, Պերճ Աւետիսեան, ՕՇԵԿ Պոլոտանեան, Տողթ. Գեղրդ Մրգնկացեան եւ

իրենց ազնուափայլ տիկինները. Տիար Ակերսամեան Վարդի եւ իր ազնուափայլ Տիկնոց նուիրած մետայլներով պճունեցան բոլոր մարզիկներուն կուրծքները՝ արդար յաղթամակէ մը, եւ ...պարտութեան եռք:

Անշուշտ, «համահայկական» բնորոշումը՝ սովորական պիտակ է, որովհետեւ, վերջին պահում՝ ակումբներէն մէկը, անակնկալորէն ...կրմայ յայտնել՝ թէ պիտի շմասնակցի:

Այս մրցաշարքին Աղեքսանորիալէն մասնակցեցան ՀՄԸՄ Կամք-ը և ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ-ը, իսկ Հելիոպոլիսէն՝ ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ-ը և Ս. Թերեզա-ն:

Աւարտական մրցումները տեղի ունեցան Հելիոպոլսոյ ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ և ՀՄԸՄ-Կամք մարզադամներու երեց տղոց միջեւ, եւ աւարտեցաւ յօդուտ առաջինին՝ 81-69 արդիմքով:



ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ-Ի  
Կրտսերները



ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ  
Կրտսեր պատրեզպոլիսները:



ՀՄԸՄ-ՆՈՒՊԱՐ ՀԵԼԻՈՊՈԼԻՍ  
Երեց պատրեզպոլիսները Վարչական  
անդամներու հետ:



ՅԱՂԹԱԿԱՆԻ ԲԵՐԿՐԱՆՔՈՎ...  
Տիար Պերճ Թուլումպանեան ախոյիանութեան  
բաժնեց կը բանձնէ Հելիոպոլսոյ ՀՄԸՄ-  
ՆՈՒՊԱՐ-ի խմբագետ Յակոբ Գարակէօլեանին:



## Հ.Բ.Ը.Մ. Հ.Ե.Ը.-ի ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ

Սկաուտական գործունեութեան ասպարէզը լի է զանազան հետարրրական ձեռնարկներով, մարտահրաւեկրներով ու երբ իրաքանչիր ձեռնարկ կ'ապարտի յաջողութեամբ՝ կ'արժէ տեսնել դժմքերը, որոնք կը դառնան թիշ մը աւելի ինքնավատան ու պատրաստ վահուան Միութենական կեանքի աշխատանքին:

Սկաուտական շարժումին նպատակն ալ միշտ եղած է պատրաստել ապագայ մարդ իր բազմակողմանի արժանիքներով:

Անիա, այս մտահոգութեամբ Միութիւնն կը ցանցի իր գործունեութեան ծիրէն ներս աւելի զարկ տալ սկաուտական շարժումին՝ յաջողութեամբ կազմակերպելու բանակումներ, որոնց ընթացքը կ'ապահովող յաջող իրագործումներով:

Այս տարի բանակումին դարձեալ մեզի մենք էին Շամասկոսի, Լաթաքիոյ, Քենապի, Գամշիլիի մասմաճիւերու և Եղիպատոսի բոյր Միութեան սկաուտ-արենուշները: Ամոնց ներկայութիւնը աւելի խանդավառ եւ համեմատ միշավար մը ստեղծեց, որը զարգացաւ բարեկամական գործակցութիւնը բոյր Մասմաճիւերու ամդամերուն միշեն:

Առաջին խումբի գայլիկ-արծիվներու բանակումը տեղի ունեցաւ 5-13 Օգոստոսին:

Երկրորդ խումբի սկաուտ-արենուշներու բանակումը տեղի ունեցաւ 12-20 Օգոստոսին:

Կիրակի, 12 Օգոստոսին, երկու խումբերու ներկայութեամբ ու մասնակցութեամբ տեղի ունեցաւ կեսօրուան աւանդական ճաշը, որուն յաջորդեց երեկոնան խարուկահամելչը: Օրը կը զուգաղիպէր Ս. Աստուածածնայ տօնին: Քեսապա դարձած էր ուխտատեղի՝ Հալէպէն, Դամասկոսէն եւ Լաթաքիայէն ժամանած ուխտատերներով:

Առաջառ կամուխէն բանակումի ամբողջ խմբակները ուրիշ էին: Ունանք գրադած էին իրենց ներկայացնելիք պարերու կամ ելոյներու փորձերով, ուրիշներ՝ բանակավայրի մաքրութեամբ, տարգմանութեամբ կարգադրումով, իսկ օրուան մատակարանները՝ գիւաւորութեամբ Ցիկ: Լուսին Պամսաճանի եւ Ցիկ: Լենա Հալանեանի, կը գրադէին ճաշի պատրաստութեամբ:

Ժամը 7.00 -ին տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւնը որուն յաջորդեց խարուկահամելչը:

Արարերէնով բացման խօսքը կատարեց Եգիպտոսէն բոյր Ասի Օհաննէսեան, իսկ մայերէնով իր խումբին թարգմանը եղաւ գայլիկ՝ Ցակոր Փոքրաւորեան: Կը մէշրենը իր խօսքէն Բատուած մը. «Այսօր, այս խորհրդաւոր պահում, վերջ կը գտնէ մեր բանակումը, ուր անցուցինք հնատարրական ու յագեցած օրեր, զինուեցամբ իսկական հայեցի սկաուտական ոգիով եւ «Միշտ Պատրաստ»-ի ամիւնով: Այս



ԳԱԽՐԵՒ ՄԻՋԱՀԳԱՅԻՆ ՕԱՆԱԽԱԿԱՅԱՆ - թ.1

Պատանիներու-պարմանուիններու խանդավառ խումբը.  
Ա. շարք, ճախէն՝ Գեղաս Թէրյասաշեան, Շահան Թէրյասաշեան, Թավթի Գալիշեան,  
Մրիմնէ Շապոշեան, Անի Օհաննէսեան, Ռուբինա Ասլանեան, Մարի Պաղեան, Նարալի  
Միննէքեան,

Բ. շարք՝ Կերի Քէշէճեան, Սարոյ Պարտանեան, Արէն Նազաշեան, Հրապրամ Գալրնեան,  
Մանուկ Աւետիսեան, Մրթոյ Պըլըքտանեան, Առաք Աւետիսեան:



անմոռանալի օրերը պիտի դրոշմուհմ մեր յիշողութեան մէջ: Ծնորսակալական խօսք կ'ուղղենք մեր Ընկերակցութեան Գործադիր Մարմինին, Տեղական Վարչութեան և մեր մեծ քողովուն և եղբայրներուն, որոնք կը սատարեն և մեցուկ կը կանգնին մեր բոլոր գործունեութիւններու յաջողութեան համար»:

Խարոյիկի բոցավառումը այս տարի կատարուեամ ձեռամբ Հ.Բ.Ը.Սիութեան Սուրբոյ Ծրչանակային Յանձնաժողովի անդամ Տիար Ժողկ Սամոսեանի:

Գեղարուեատական յայտագիրը ընթացաւ մեծ յաջողութեամբ, Կը մղգրկէր երգեն, պարեր և ասմունք: Հանդէսի աարտին խօսք առաւ Հ.Ը.Ընկերակցութեան Գործադիր Մարմին Աստհնապետ՝ Տիար Ներսէս Ներսյան:

Բանակավայրի կեանըը բնութագրելու համար կը ներկայացնենք միօրեալ յայտագիր մը:

Առաւտեամ ժամը 6.30-ին սուլիչին ձայնը կը յայտարարէր զարթմումի ժամը: Նախ կը կատարուէր խմբային մարզանը, ապա՝ դրօչակի արարողութիւնը: Ժամը 8.30-ին տեղի կ'ունենար նախաճաշ, որմէ եսր խումբը կը գրադուր սենեակներու և բանակավայրի ընդհանուր մարդութեամ և կարգադրումը: Ժամը 10.15-ին կը սկսէր օրուան յայտագիրը՝ ընդհանուր զարգացման զամազան մրցումներ, երգեցողութեան դասեր և սկառուտական զիտելիքներու ուսուցում: Սկառուտական հայրենասիրական երգերն ու բարձրագոչ կանչերը, կը խանգարէին ընութեամ լուսինն ու ներդաշնակութիւնը: Ժամը 1.30-ին նաշ: Երկու ժամ դադարէ եսր. կը կազմակերպուէր արշաւ դեպի մօտակայ

գիտական վայր մը: Երեկոյեան ժամը 7.30-ին խումբը կը համախմբուէր դրօչակին շուրջ՝ կատարելու դրօչակի արարողութիւնը: 8.30-ին՝ ընթրիք, որուն կը յաջորդէր խրախնաճը և ապա ճրագմարը ժամը 10.30-ին:

Ամիա, պայմանի յայտագրով ընթացաւ տասնօրեայ մեր բանակումը, որ խթան հանդիսացաւ իրարանշչիրին՝ զինուելու բարեկամութեան, ազնութեան, պարտականութեան բարձր գիտակցութեամբ, իմշակու նաեւ մեծերը յարգելու իմացուցեամբ: Ստեղծուեցաւ սերու գործակցութիւն Հ.Ը.Ը.-ի մասնաճիւղերու պկառուարենուշներու միջնու:

Հետարքրական և ուրախալի երեսով էր Գ. Կիւլյանկան Հիմնարկութեան Հայկական Բաժմի Տեօքէն Դոկտ. Զատէն Եկաեանի այցելութիւնը բանակավայր, Ուրբաթ, 17 Օգոստոս 2001-ին, որը յարգելի միուր իր սրտի խօսքը փոխանցեց ներկաներուն:

Բանակումի Վերջին երկու օրերը Վայելնցինն նաև բնութեամ տարերը, տեղատարափ անձնութ, որը խանգարեց բանակումի Վերջին շրջանը մեր գործունեութիւնը, բայց սունդենց հաճելի մթնոլորու մը:

Երկուշարքի, 20 Օգոստոսին յուզումնախառն դէմքերով, պկառուարենուշները սկսան հաւաքել իրենց իրերը՝ մեկնելու համար: Միակ միիթարանը՝ գեղեցիկ լուշերով վերստին հանդիպելու խստումն էր:

*Թամար Խապայեան*



#### ՔՄԱՊԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԲՆՈՒԹԵԱՆ ՄԵջ

Եղիսաբեկանութեան խումբը՝ առողջապահութեան կազմուրուուած.  
Ծովակի Արքոյ Պըլքքանանան, հակած՝ մական, Գեղամ Թէրքիսաշեան, Ասի

կանգնած՝ Ռուպէր Աւետիսեան, Կերի Քէշեսեան, Հրապան Գալբնեան, Արէն Նագաշեան,  
Մարտի Գրգրուանեան, Թալին Գալիշեան, Շահնա Թէրքիսաշեան, Մանուէլ Աւետիսեան,  
Մարտի Պալեսան, Նարակի Միննեքեան, Արփին Շապոյեան:



## ՈՂՋՈՒՆԵԼԻ ԱՇԽԱՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Հաւանարար այլ նպատակի գործածելու համար, մեր Միութեան ատենապետը յաջողած էր ձեռք ծցել հրատարակուող «Մատեան Ողբերգութեան և Ալ Ֆուսով Ռուպ Դայեաք» ուսումնասիրութեան արարեն բնագիրը, անակեալ որոշումով, ուսումնասիրութեան հայերէն բարգմանութիւնը՝ կատարուած նոյնինքն ուսումնասիրութիւնին կողմէ, բաժին ինկա «Տեղեկատու»-ի յարգնի ընթերցողներուն:

Արդէն չորս տասնամեակէ ի վեր, բարձրարուստ բարգմանիցի վարկ ապահոված է բնիկ Հայեացի նիզար Խայիխն, հայերէնի իր գտարութիւնը ցոյց տալով՝ արևելեան հայերէն, արեւմտեան հայերէն և նոյնիսկ գրաբարէ կատարած բարգմանութիւններով։



ՆԻՉԱՐ ԽԱՅԻԽՆ

Իրապէս շնորհաւորելի անձ մըն է նիզար Խայիխն՝ որ իր կատարած բարգմանական աշխատանքով, ականանական շրջանակներու մօտ ապահոված է բարձր վարկ։

Մեծանուն բարգմանիչը՝ իր արդիմաւելու կեանցին ուրեմորդ տասնամեակը կը բոլոր Քեսապի լուսային անդորրութեան մէջ, վայելելով առողջաբար կլիմային բոլոր բարիցները։ Մենք՝ «Տեղեկատու»-ի ընթերցողներուն կողմէ, իրեն կը մաղենք՝ հայերէն լեզուի դժուարութիւնները նարելու նոր առիթներ...։

«Տ.»

## ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԵՒ ԱԼ ՖՈՒՍՈՒԼ ՈՒԱԼ ՂԱՅԵԱԹ

Տասներորդ դարու երկու աշխարհամոչակ մտաւորականներուն պատկանող նշանաւոր գիրքերն են՝ «Մատեան Ողբերգութեան» և «Ալ Ֆուսով Ռուպ Դայեաք», որոնք նազար տարուան ընթացքին և դու կը հիացնեն ու կը զբաղեցնեն ողջ աշխարհը։ Խնդիրն ունի իրենց անոնց ուսումնասիրութեամ։ Գրիգոր Նարեկացին և Աքու Ալա Ալմանարիի հոգիներէն ներշնչուած, այս սուրբ առաքելութիւնը իմ արար ազգին նասցնելու համար։

Մոլորեան շանճնուեցայ եւ սկսայ սուզուի այս ծով գիրքերուն խորեց, անոնց թանձագին գործարները ի յատ բերելու նպատակվ։

Սակայն, մերկայ ուսումնասիրութիւնը կատարելէ առաջ, հարկաւոր կը գտնեմ երկու անձերուն համանուտ կենսագրականը պարզել՝ հակառակ անոնց ունեցած հոչակին, ուսումնասիրութեան օգուտին համար միայն։



Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻ  
Մաշտոցի անուսան Մատեանացարան, Ձեռ. թ. 1568, էջ 7ր.  
Ժամագիր 1173 թ., մականակարիչ Գրիգոր Միքուացի։

Նարեկ՝ գիտ մըն էր վանայ ծովուն հարաւաղմոց Ռշտումեաց գաւառին մէջ։ Անանիա Վարդապետ՝ որ իր ժամանակին ամենէն զարգացած հոգեւորականներէն էր, և հօրերայոց նարեկացիին մօղը, Ժ. դարուն սկիզբները հոն հիմնեց վանք մը, որ ընդհուպ կրթական վառարան մը եղաւ իր շրջանակին համար։

Գրիգոր ծնած է 951 թուականին, յիշեալ նարեկ գիտին մէջ, եւ անոր վաճրին մէջ դաստիարակուեցա, եկեղեցական կարգ ու սրբ առա, ապրեցա ու իր կնանքը անցուց, եւ այդ իսկ պատճառով կոչուեցան Նարեկացի։

Իր ծնողին երեք որդիներէն կրտսերագոյնն էր, երիցագոյնը՝ Սահակ, իսկ երկրորդը՝ Ծովիաննեւս, ուսմանկիցն ու կրօնակիցն էր Սուրեհն Նարեկայ վանքին մէջ, որուն վամահայր եղաւ Անամիայի նամին եւր, երեն այ այսպէս արժանաւոր գուակմենը պատուական ընտանիքի մը, որ սկիզբէն իսկ զարդարուած էր հսաւարի և գիտութեան սիրոյն ամենէն անոյց շնորհմերով։

Մատեան Ողբերգութեան ՄԱ. Բանին առաջին հատուածեն կը հասկցո՞ւ թէ կանոն մնած էր իր մայրը, ատկէ եալը էր որ իր մայրը՝ Խորովդ, յառաջացա եկեղեցական նուիրապետութեան մէջ, եպիսկոպոս լիւազով վասպուրականի Անձեւացեաց գաւառին, որուն հովին ու առաջնորդը մնաց մինչեւ ալեյրեալ հասակը։

Ինձացական և բարյական առակելութիւններով օժտուած անձ մըն էր ամ, մորի և նոյնամ գրի մարդ, որ կոցաւ իր կարողութիւնները ի սպաս դնել իր հօտին օգսին։



ԳՐԻԳ ՄԱՐԻԹԻՑ  
Ա. Բանին ակրցը. Մաշտոցի  
անուսան Մատեանացարան, Ձեռ.  
թ. 3863, էջ 4ա, Ժամագիր 1401  
թ. գրի Մատեանացարան, Ժամագիր  
Ցողիանձեւ։



Նոյնքան կարենոր, եւ կերպով մը աւելի բարձր ձիրքերու տէր անձնաւորութիւն մըն էր Անանիա Վարդապետ, իր ազգականը, որուն աշակերտեցաւ Նարեկացի, իր եղորը մէտ, Նարեկայ վաճրին մէջ: Ուրեմն այս վաճրին մէջ, եւ ուսման տարիներուն, Նարեկացին մտաւոր կեանքին կերտողը եղած էր, ժամանակակիցներու կողմէ «տիեզերական վարդապետ» անուանուած Շահաւոր գիտնական Անանիա Նարեկացի, մելոր քերելով այն բոլորը՝ ինչ կարող էին տալ ժամարու հայ ամենէն առաջաւոր դպրոցները: Գրիգոր Նարեկացին յետոյ ինը դարձաւ վաճրի դպրոցին սիմերէն մէկը:

Ցայտնի չեն մեծ մտաւորականի կեանքին մանրամասները: Հիմ ձնուագիրներէն մնացած համառու կենսագրականներէն կ'երենի՝ թէ Գրիգոր Նարեկացին պեսնո և ցնցուած կեանք մը անցուցած էր: Այս ժամանակաշրջամին երբ երալով կը զօրանար պայքարը ֆէռտալութեան և ի ֆէռտալ եկեղեցներու դէմ, երբ եկեղեցին ալ իր մերժին, դաշնօրէն հաշի կը տեսնէր իր հակառակորդներուն մետ, շատերը կասկածեի կը նկատուեին ու կը մեղադրուեին աղանդաւորութեան մէջ, եւ կ'ենթարկուեին հայածանքի:

Անանիա եւ Գրիգոր Նարեկացիները եւս, գերծ չեն մնացած նման կասկածներէ և մեղադրութեան իբրև բռնդրակեցութեան մասնակիցները: Հիմ կենսագրականներու մէջ ըստուած է, թէ Գրիգորը դատելու համար հաւաքունցան վայր մը՝ եպիսկոպոսներ, իշխաններ, պատներ և տանուտերներ, որպէսզի զինք հրապարակով յանդիմանեն եւ ապա արսորեն: Ցայտնի չէ թէ ի՞նչպէս Նարեկացին ազատեցաւ այս դատէն, բացի ժողովական ծագում ունեցող հրաշապատում առավելներէ:

Գրիգոր Նարեկացի իր բազմաթիւ գործերուն վերջինը աւարտելէ անմիջապէս յետոյ, մետեւեալ կարգադրութիւնը բրա, որ կը բացատրէ իր իսկ գրչով, Մատեան Ողբերգութեան հատորին վերջին եղին մէջ.

«Ստեղծական արուսեակին, այսինքն իհապատար, Աշուլագեղ, արփիաճաճանչ, լուսալիք, օրակշիռ, մուռք փարատող, ակճապարար, տարիներու բազմութեանէն դարեր կուտակող, ամբարող, ամցատըր աշխարհի կնանքը սպառող և նորոգող, արեգակին յառաջաշարժ ընթացքին մոլովումը գոյացած ժամանակին հայկական թուականի իմաներորդ յորելեանէն ետքը տասներորդին սկիզբը, հոռոմներու Վասիլ յաղթող



Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻ  
Մաշտոցի մետաք  
Մատեակապատ, Ձեռ. թ. 1568,  
էջ 120թ, ժամանակը 1179թ.,  
մականուարի Գրիգոր  
Սկեւուացի:

եւ մեծ կայսրին դէպի արեւելեան հիւսիս գայէն երեք տարի վերը, եղոր իր տէրութեան սահմանը անչափելի երկարութեան վրայ ընդարձակելով կը տարածէր, եւ անդադար աշումանի արշաւելով անոնց ծոցը կը լեցնէր մեծ ու փոքր աշխարհներուն խումբերը, ու քարէ թանձր կոթողներով կը հաստատէր, անա նոյն այդ խաղաղ շրջամին էր՝ որ, երբ նկեղեցւոյ թշնամիները շնչուեցան, ծրագրեցի, հիմնեցի, կառուուցի, շինեցի, հաւաքեցի, կանգնեցի, ժողովուցի, բարդեցի, միատեսակ զանգուածի հրաշակերտութեամբ կազմեցի այս արդիւածաւը գիրքը, յօրինուածքին բազմամասն դրուագները, եւ Գրիգոր կրօնաւոր քահանաս բանամիւսներուն վերջինը եւ վարժապետներուն կրտսերը Նարեկի մնաժափան եւ բարձրապատի ուխտին վաճականներէն նովիած նովիած կոչուածներէն Յովհաննէս կոչուած ընտրեալ եղորու մետ, որուն մետ թէւ երկու անձնու, բայց իրեւ բանական մէկ մարմին, մէկ դէմքով ու կերպարանքով ապրեցանք, նաև նոգոնվ միաշունչ, միակրօն, համապատի եւ զուգահանան, շորու աշքերով միակ եւ նոյն նպատակի միշտ լաւեցանք:

Արդ պատրաստուած այս ախորժահամ եւ բազմապաս սեղանին ճաշակողներէն կը խմորենք որ զուարթ սիրով եւ բարի միտրով յիշէր զմեզ ձեր ուղիղ մադրանքներուն եւ մարուր աղօթքներուն մէջ, որպէսզի դուք նև գրուիք վերին ամմանութեան երկանին մատեամին մէշ»:

Այս տողերով Նարեկն աւարտեց իր մատեանը 1001 թուականին եւ իր հոգին երկինը եւա 1003 թուականին:

Ցիշենու եմ՝ որ Նարեկին այս խօսքը, գորարէն աշխարհաբարի վերածեց Թորգոն նախկուպու Ծրուսալէմի:



ԳՐԻԳՈՐ ՄՊՈՒՏԵ  
Ժ. Բանին սկիզբը. Մաշտոցի  
մատուան Մատեակապատ, Ձեռ.  
1568, էջ 55ա, ժամանակը 1179թ.,  
գրի և ժամկող Գրիգոր  
Սկեւուացի:

Ինչպէս ումանք իրենց խմբագրած գիրքերը որոց անձի մը կը նուիրեն, ցոյնպէս Նարեկացին իր մատեանը Աստուծոյ ձօնեց մետեւեալ մետով, Թորգոն նախկուպու աշխարհաբարի բարգմանութեամբը.

Բան Ա. - Ա.

«Արտիս մնձնալից հառաջանը Անում ողրածայմ աղաղակը թեզի կը վերընթալնմ գաղտնիքները տեսնող տէր, եւ այրուող նոգիին թախծութեան կրակին վրայ դնելով, սասամած մորիս ձննձներող իդձերուն պտուղը, կամքին բորբոքուածը թեզի կը ձօնեմ զայն... նկամ»:

Այս ձօնէն անմիջապէս յետոյ, կոյ զայ Նարեկ իր մատեանը ներկա-



յացնելու ողջ աշխարհի բամակ-  
ներում, հետեւեալ ձեռով, միշտ  
աշխարհաբարով.

Բան Գ.-Բ.

«Ողբերու այս նոր մատնամը-  
որ, իբրև ամէնում կարիքներուն  
քաշատեղեակ, իր պատկերին մէջ  
կը խոտացնէ ամէն կարգի կիրքե-  
րուն պատահումները, Ակարազ-  
րական պատուր մը է, երկրի  
վրայ եղած բանակամամերուն,  
բոլոր բազմութեանց ուղղուած.  
մանկահասակներուն արբունքի  
եկամբերում, Կեամքի երեկոյին  
մտեցած անգօր ծննդրուն, ...»:

Անկէ եւոք կը սկսի իր բազ-  
մափիս մեղքերը ներկայացնել,  
այսպէս.

Բան Զ.-Դ.


«Վասնզի ջրափին վրայ նամահաւարուած-  
ները թէեւ բազմաթի են շատ, բայց անոնք  
զուրկ են ծննդութեան և աճումի յատկութեան,  
իսկ իմ յանցամբները ու մեղքերը աճը մրումնի  
ըլլալու չափ անքի են, առ մէկը և իր ծննդու-  
ները, ուս մէկը և իր շառափինները. նա մէկը և  
իր բժները, սա միւսը և իր արկածները...ելն»:

Այս ոճով Նարեկը կը զգուշացնէ մարդիկը  
մեղքերու զամազան մեւերէն: Բայց շատ աւելի  
ազդեցիկ կ'ըլլայ երր գուարարով ներկայացուին:  
որ հաստ զանգի ձայնով վտանգը կը պարգէ,  
այս առ այսպէս. -ո՞ն և ծնունդը իր, ո՞ն և  
շառափինը իր, ո՞ն և բժնը իր: Եւ այսպէս  
վարսունէ աւելի անգամներ կը կրկնէ ո՞ն բա-  
ռը, միշտ ու միշտ զանգակի դողանցներու  
նման:

Այս ոճով Նարեկացի ցոյց կու տայ իր գիտե-  
լիքները բազմազանութիւններով: Ապա կը  
մեղադիք իր անձը այսպէս.

Բան Թ.-Ա.

«Ու հիմա քեզի արժանաւոր ինչ  
բամբասներ շարեմ, գրեմ ողբեր-  
գութեան այս աղօթամատեան  
կտուկազիրին մէջ, ով իմ թշուա-  
ամօթամիր, պատախաններու ան-  
կար և Աստուծոյ ու սուրբերուն մես  
հաղորդակցութեան ամարժան ամճս,  
վասնզի եթէ ամրող ծովալին մը  
մելամի փոխնեմ, եւ բազմասպարէզ  
ընդարձակութեամբ դաշտերը բուղ-  
թի պէս փոնմ տարածեն, ու եղէզի  
շամբերը ու անտառները գրիշի  
վերածեմ, պիտի շկրմամ բարդուած  
անօրէնութիւններուն մէկ մասն իսկ  
գոյ առնուլ: Եղանակս եթէ Լիրա-  
նամի մայրինները զօղելով անոնցմէ  
կշիռի լուծ և թներ շինեմ, և Արա-  
րատ լնոր իր ամրող բարձրու-  
թեամբը մժարներէն մէկուն մէջ  
հստեցնեմ, կարելի պիտի չըլլայ



«Նարեկ»-ի խորագրին  
սկիզբը.  
Ձև. թ. 1568, գրի և  
մանրանկարից՝ Գրիգոր  
Սկեւոսի:

#### Վերցման մեղքերուս ծամրութիւնը»:

Եւ այսպէս կը շարունակէ մինչեւ որ  
հասնի Բան ԽԵ-Բ. որ կը բացալա-  
տէ իր ոչ կրօնական գիտելիքները,  
այլ աղերսկու միջոցաւ կը ցուցնէ  
հաւակառուցման արհեստին գաղտ-  
նիքները, ահա թէ ինչպէս.

«Վասնզի մինչդեռ եւ անկասկած  
վստահութեամբ ամհոգ կը չուտի,  
համահնգիստին ամնշան հնուառ-  
ութեամբ պատճառու հազի մորէս  
անցընելով արկածի պատահա-  
կանութիւն մը, եւ կարծելով որ այ  
հասած եմ, եւ ահա ամարուան մէջ  
ձմենի նման բարձր հովերով հասաւ  
եւ երրադարձ ալիքներու ընդհա-  
րումով ամրոխեց համդարտութիւնը:  
Ու հաւը վայրենի ալիքներու  
բայսում կազմը բակունցաւ, զոգ մը  
ստարու լուծերը բաժնունցան, հնարքը  
ուղղող սամիները զարարունցան, ընկդմեցաւ  
հաւուն յատակը որ հիմն ու հաստարանն է  
ամրող շինուածին. ղեկին կազմածքը իսկոյն  
սուզուեցաւ, չուելու յարմարութիւնները պակ-  
սցանան, ողնափառին պատսպարանը անմիջա-  
պէս կորացաւ, զիստը յօրինող կապարանները  
յօշուեցան հաւագոգը անգործածելի դարձաւ,  
հաւուն խնձրին եզրաշրթունքը խախտելով  
բռապատճենած բարձրածնութիւնը...»:

Ակարծոի թէ Նարեկին գիտելիքներուն հետ  
տարուած, եւ մոոցած եւ Արու Ալա Ալմա'ա-  
րոին և իր Ալ Ֆուսուլ Ուալ Ղայեաթ գիրքը. ոչ,  
այլ ուզեցի Նարեկին Կեամբը աշքի առջեւ  
թերել՝ որպէս զամանութիւնը աւելի պարզ  
ըլլայ:

Արու Ալա Ալմա'արոին թէեւ աշխարհա-  
նչակ անուն մըն է, բայց հայոց շատերուն  
համար կը մնայ Աւետիք Խամբականի  
Մա'արին միայն:



ԳՐԻԳՈՐ ՀՍԿՈՂ  
Ձև. թ. 1568,  
մանրանկարից՝ Գրիգոր  
Սկեւոսի:

Մա'արին ծնած է Հալէպէն 80  
թիվուներ հնուառութեան գտնուող  
Ալ Մա'արրա քաղաքին մէջ 973  
թուականին, Նարեկի ծնունդէն 22  
տարի եւոք, մնատուն եւ մնձա-  
նամար ընտամիքի մը մէջ, որուն  
անդամներուն մէծ մասը բարձր  
պաշտօն կը գրաւէին Համտա-  
նիներու իշխանութեան տակ և իր  
Բայրը Ապստոլաց Էլ Թանոնին, եւս  
ամոնցմէ էր: Չորս տարեկանին Արու Ալան իր աշքերեն զորկ կը  
դառնայ ծաղկի հիւանդութեան  
հնուեանքով և կը յանձնուի իր նօր  
հմամքին, որ իրեն կը դասաւանդէ  
պէտք եղած գիտելիքները: Տասը  
տարեկանին կը սկսի բանաս-  
տեղութիւններ գրել և իր փափա-  
քին համաձայն կը փոխադրուի  
Հալէպ, որ կը սկսի յանձնել այն  
ժամանակուան դպրոցները, իր



ուսումը զարգացնելու համար։ Հազի տասնմերն տարեկան եղած էր, եթիւ աճողոր մաքը կը խւեր հայրը։ Պատահի Արու Ալվա մնան առանձին, բայց կը շարունակէ իր ուսումը, այս անգամ ճամրութելով մշակոյթի ջամփ կրող քաղաքները։ Անտիոք, Լատարիա, Պաղտատ, և այլ տեղեր՝ ըստակով բարձրորակ մշակոյթի ակունքներէն։ Պաղտատ գտնուած ատեն կը լսէ իր մօր մահանալը, ապա կը վերադառնայ տուն, եւ ինքնինը հոն կը բանտարկէ ու դուռը չ'եներ մինչեւ իր մաքը, աճոր համար կը կոչուի երկու բաններու դաշնակից։ Տուն եւ Կորութիւն։

Իր բանտին մէջ՝ Արու Ալա կը  
սկսի յօրինել բազմաթի հիշերու  
շուրջ գիրքը. թէեւ անոնք ան-  
համար են, բայց մէզի հասնողները  
թիւ են, որոնցմէ կը լիշենք՝ Ռիսէլք ալ  
Դոփրան, Ռիսէլք ալ Մէլչեթ և որիշներ: Ու  
մանաւանդ Ալ Ֆուսու Ռալ Հաւեա՝ որուն  
երեսն իբրև անատուած Ըկառունցաւ, եւ  
որոշունցաւ որ գիրքը այլուի, սակայն իշխանին  
հրամանով որոշումը ներունցաւ, եւ ահա հասաւ  
մէջ:

Սլ Ֆուսով Ռայա Ղայեային մէջ Արով Ալա,  
ճիշտ Նարեկի նման աշխարհի բոլոր մեղքերը  
իր վրան կ'առնէ և ինքզինը պատասխանատու  
կը սեպէ մարդոց բոլոր մեղքերուն համար, բայց  
չի յոսահատիր Աստուծոյ Աերումէ՛ եռ կ'ըսէ:  
Չեմ յոսահատիր Աստուծոյ գքոյթենէն, նոյն իսկ  
թէ մեղքեր գործեմ ցայգանման սեւ լեռներու  
չափ և իմ ճիտիս շորէ փաթթեմ գոնարներու  
շարանի նման երկար, եւ, բարեկրօններու արի-  
նը թափեմ և մէջը սուզուիմ շանաձուկի մը  
նման և զգեստս Աերկուի Կարմիրով, դարձեալ  
Աստուծոյ թողովածինը կը խնդրեմ եթէ  
ժամանակը ներէ և Մարց զիս շտանի անկէ  
տառաց: Եթէ մեղքեր գործեմ հսկայ Վրանի մը  
չափ, սինը երկինք բարձրանայ եւ  
ցիցերը գտանին խորը Միսրանուն և  
պարանենքը արեգակի շողերու նման  
ըլլան, Աստուծոյ թողովածինը կը չնշէ  
գորենք:

Սատեան Ողբերգութեան գիրը  
95 Բաներէ կայ զուխներէ կը  
քաղկանայ, իսկ Ալ Ֆուսու Ուալ  
Ղայեաթ՝ 7 զուխներէ կը քաղկանայ,  
ամէն մէկ զուխը Ա-Բ-Գ-ի գիրերէն  
մէկու մը Բամար զատուած է: Այս ալ  
Մատեանին պէս՝ ինչպէս որ ըսի,  
աղերսներու և աղօքըներու տակ իր  
զիտնական ըլլալը կը ցուցէ, իշերով  
բազմատեսակ զիտուահւնեն:

Հիմա կարդանք Աբով Սլավին  
այս Բատուածքը.

«Հարուստ՝ դիզեցիր և բազմացնիր, և մարքար չընթեցիր, ո» թէ

ԳՐԱԴԱՐԱՆ

ԱՐԴՅՈՒՆ ԳՐԻԳՈՐԻ  
ԵՎՐՈՊԱԿԱՐԱԿԱՆ:



Digitized by srujanika@gmail.com

«Նարեկ»-ի առաջին  
հրատարակութեան  
անուանաթերթը.  
Սարսփյան, 1873 թ.:

անըսակը իր օրեան ան, իսկ անը իր գիշերները, ու կարծես զոյմզգոյն օձ մը սպանենքի: Ժամանակը րիծերով լի է: Ու նր որ երեսունը աւարտեցի, իր կաթսան կայծողիկի կրակին վրայ դնողի նման զիտցայ՝ յէ բարիցը հնձի մօտիկ լէ»:

Նարեկը մեռաւ 1003 թ. յիսուն տարեկանից,  
իսկ Մահրիմ մեռաւ 1058-ից 85 տարեկանից:

Նրկու գիրքերն ալ, Երևոյթով՝ աղօթըներով և աղերսներով կը շարադրուիմ միայն. բայց այս աղերսներուն մէջ կան նաև հրաշալի պատկերներ և բազմազան գիտելիքներ, եւ այս գիտելիքները եւ պատկերները գրեթէ նոյն և՛ն երկուցին մէջ ալ զարմանան զուգայիսուրամք: Օրինակ համար, առնենք Մա'արդիկն պատկերը՝ լուի այն պատիկ եւ խանգարիչ միջատին շորք:

«Կը կարծեմ զայն թէ իր Տէրը կը պաշտէ  
գիշեր ու ցերեկ: Գոյց թօսարքները պաշտա-  
մունք ունին որ կը տարբերի անրիծներու  
պաշտամունքն, աղջկան համրութելիք տեղերէ  
կ'անցնի, իր ճախանձոտ ամուսոյն  
աչքին առցեն եւ չի ճախանձիր,  
Աստուծոյ կամրով: Բարձրեալ,  
զգայարանները տուտդ: Որքան  
մնաց աղջկան մարմինի վրալ  
պտղտելով ամէն կողմ, ոչ կակա-  
ծելի ոչ ալ խարող, մուշկի հատիկ  
կը կարծուի եթէ շշարժի: Եթր որ  
անօթենաւ՝ կ'ուլայ խանզարող եւ  
կ'ելլէ ապրուստիմ համար, չի  
վախնար մարդոցմէ՝ որդվհետեւ  
իհըն ալ կոռու է: Ան անքիծ է չի  
բժանութեր հագուստը, ճգնաւորը  
անոր մետ կ'աղօթէ և իր աղօթըը  
չի վնասուիր: Ան կեանքը կը սիրէ,  
եւ կը փախչի վտանգին առշնեն, իր  
ուտելիքը պահովելէ եսր թմրու-  
թեաման կը տարբի, ապա շտուով կը  
բռնուի: Բռնողը կը կարծէ թէ զայն  
սպանեց, իսկ եթր որ զայն արձակէ՝  
կ'աշխատմանու և ու մահուի»:



ԳԻՐԱՎՈՐԵՐԸ

«Նարեկ»-ի 1774 թ.  
հրատարակութեան



Արդեօք ի՞նչ կ'ըսէ Նարեկը  
լոի մասին, կարդանք.

Բան Կթ-Բ.

«Որովայնին մէջ իմբնարերա-  
րար կը ծնին ու կը բազմանան  
ճապուկ և շարժուած բուտումները  
աղիքներու բազմատևակ գազա-  
նակուու որդինը, հրակած խաղա-  
ւարտները, բոցակիծ բժները, անձնի  
անհծները, և ուրիշ գրտնածին  
զգուելի, կակնեցնող և կեռացնող  
խումբեր և դեռ ուրիշ վայրենին  
ասպատակներ որոնք գիշերա-  
մարտ դեւերում, խաւարսէր,  
մեկնակագէն բարբարու գուման-  
րում, իրենց գազանութեամբը  
կորակոր գնացքովը, արշնարոյու  
գոյնովը, կրկնապարոյու կուածագ  
կուուովը, որ կարիճի խայթոցներուն կը նմանի  
և որով, իրրեւ դժմիկ փուշերով, խոցունով կը  
ծննն կը քաշեն արդան խութիւնը և  
հանգիստի մակողիմներուն մէջ տանշամբի  
նշաններ կը ցուցադրեն, ու եթէ մէկը իր ձեռքը  
երկնցնէ անոնց փոխվրէժի համար, ինկուն կը  
զգան մարդուն պատճառած իրենց վնասը, և,  
անմիջապէս իրենց լերկամարմին և փոքրիկ  
հասակովը, կարծես թեւերով կը բոշին ու  
մարասին պէս ոստուտնով էնս ու զէն կը  
տարութերուն, ու դասու աղուէսներու խարեալ  
ու նեզգուու բարեով՝ խորամանկութեամբ կը  
փախխիսին ծակուծուկ տեղեր, որպէսզի  
մահուամ երկիրէն ազատուին»: Ահաւասիկ  
տեսանը թէ ինչպէս երկուըն ալ կը  
ներկալացնեն լու միջատը:

Լևոն Շան թէ Նարեկը ի՞նչպէս կը մօտե-  
նայ զգայարաններուն և մարմինի անդամ-  
ներուն.

Բան ԽԶ-Բ.

«Կանգնան զքեկ կրող երկու ուոքերու վրայ,  
որոնք միարան նմ և համակցորդ նմ իրարու,  
բայց ինկապէս նրեցւակի ձևով կառուցուած  
են, երկնամանաց դիրքովին և զոյք բազուկներու  
վնամբարձ թեւերովդ, ով յիմար ի՞նչպէս իմբնին  
դիրքներ դէպի վար ծուեցար, այս աշխարհի  
գործերովք գրաւելով շարումակ և անապատի  
ցիւերուն նմանեցար: Բոլորակ գլուխ ինչպէս  
բազմաւենին բնրան ճրագի, մարմինի  
աշտանակի վրայ հաստատուեցաւ որպէսզի  
տաճարին աշտանակին օրինակին շնորհի,  
զԱստուած տնանելէ շդադրին, և անապական  
բաներու վրայ խորիս: Բաճականութեամ  
պատիւով կրկնապէս ճոխացար, որպէսզի թեզի  
շնորհուած բարեմասնութեամց գերազան-  
ցութիւնը համարձակ նեզուով խօսին, Զեռիդ և  
մատներու նմու նմու կազմութեամբը, արդեւս-  
տական գործեր յօրինելու սահմանուեցար, ու  
այդ տեսակէւտով, կերպով մը Աստուծոյ  
ամենարաշի աշիմ նմանութիւնը ունենալով  
վրադ, աստուած կոչուեցար: Երեք հարիւր  
վաթուն յօրուածներով շաղկապուեցար, աւելի  
ունենալով տակաւին իմբն զգայարաններու  
զգայուն մասը, և այս՝ որպէսզի մարմինի  
արտաքին նիւթական կազմութիւնը չերեւի  
մորիդ: այդ ամէնուն մէջ կամ՝ խոշորութիւնը,



Արու Արա Արմարին

ով իմ եղկելի անձս, քու մէջոյ  
նկարուած է արդէն իրոն ամշնքայի  
արձանի մը վրայ, ժամանակին  
ամենափոքր մասը, և օրերուն,  
մինչեւ տարիի աւարտուուր,  
յաջորդակամ շարունակութիւնը՝  
շափուած կշռուած են, մարմինին  
մասերուն հետ թուական համե-  
մատութեամ ամսխալ և անայլալ  
կանոնով մը»:

Մարդուն տարրեր ձեւով կը  
մօտենայ այս նիւթին, լսնը՝ թէ  
ինչպէս.

«Աստուած կրմայ մարդն ամսակս  
կազմել՝ որ տեսմէ իր ուոքով, ձայ-  
ննըր լսէ իր ձնորով, և մատը  
արցունիքի հոսափող՝ ճաշակէ իր  
ականջով, հոտոտէ իր ուսով, քայլ  
գլուխին վրայ, ասիկա, Աստուծոյ համար դիրին  
է»:

Կ'ըսէ նաև. «Յարատնուոյ գործը՝ թէեւ քիչ  
ըլլայ, կը շատնայ, եթէ ամէն օր շար սառ  
խօսին, քու էջ կը սենայ տարեգիմին: Եւ եթէ  
ամէն օր մէկ բարիք ընես՝ բարերար կ'ըլլաս  
տարեգիմին: Օրը ժամերէն կը կազմուի, ամիսը  
օրերէ, տարին ամիսներէ և կեանը կը  
բարկանայ տարիներէ»:

Սլմմ լսնը թէ ի՞նչ կ'ըսէ Նարեկը կարինի  
մասին.

Բան ԽԵ-Գ.

«Ու նիմա, ի՞նչպէս պիտի թժկուիս դուն ո՞վ  
իմ եղկելի անձս, որ այնքան տեղերով խոցուած,  
թողլքուած, անողչանակի տարագիր մարդ մըն  
ես: Վասնգի այդ վերագրուածներէն միայն  
մէկը, թող թէ շրապաստող դժման դամիններու  
և սպանդներու այդքան բազմութիւնը,  
բաւական է սատկեցնելու համար զքեզ, ինչպէս՝  
անթի, անհամար զեռուն խայթող կարինները  
իրենց պոչի վարի ծայրը մահացու թույն կը  
կրնն, մաղնադէն ամանի մը մէջ, եղին շահողը  
կը գոցեն շրջափակ կապարանով մը ու դորսէն  
աղուոր կ'երեւին, մինչդու ներսէն համրար են  
շարի, կորուտի պահարան»:

Հիմա կարգը Մարդին է, լսնը.

«Աստուած իմ, զիս մը ըներ կարիններու  
նման, կարինները ամեննեւ ամինեալ արարած-  
եերն են, շարիքը կը սկսին իրենց մօրուով»:

Ուրիշ տեղ մըն ալ կ'ըսէ.

«Մեղալ Աստուծոյ՝ մինչեւ որ ժողվէ  
երկնային կարինի աստերը, պոշը, մարմինը և  
երկու շուկերը, ամենը կը պամուշին պասի մը  
ծակին մէջ, կու զայ մանուկ մը, իրենց կը  
բնտենի՝ մինչեւ որ գիրենք սպանէ»:

Նոյն նիւթերուն շորջ՝ այս երկու Հականներուն  
ըստիցները տակաւին բազմաթիւ են, որոնց  
համար ինձի տրամադրուած էշերը բաւարար  
չեն. արդ՝ կը բաւականանամ այսքանով,  
յուսպանու որ կրցայ որոշ գաղափար մը տալ:



Կողը

## ԻԻՐՈՐԻՆԱԿ ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ՄԸ



Անուանաբերդը



Մաշտոցի անուան Մատենադարանի աւագ գիտաշխատողներէն՝ արուեստաբան Աստղիկ Գէորգեան առանձնաշնորհնեալ ամձ մըն է, որ տարիներէ ի վեր համապազօքնայ արուեստագիտական աշխատանքով կը տեսնէ և կը շօշափէ ծաղկեալ և մանրամկարեալ մատեանները, ապրելով անոնց պարզեւած թերկրամբով:

Բազմաթիւ եւ բազմատեսակ Սաղմոսարաններէն ներշնչուած, Ա. Գէորգեան պատրաստած է «Սաղկաբաղ Սաղմոսներ»-ը, որուն գրիչը եւ ծաղկողը ինքն է:

Գրիչը՝ իր «Երկու Խօսք»-ին մէջ ներկայացուցած է սաղմոսներգու Դամիթ Թագաւորը եւ սաղմոսներգութեան շարժադիթը:

Անշուշտ, ընտրուած խորագիրը՝ տարողունակ է, ընթերցողը կրնայ կարծել՝ թէ 150 սաղմոսներէն հատուածներ ներկայացուած են, մինչդեռ՝ Դամիթի բարոյախօսական երգերէն, 36 համարներու փնջիկ մըն է, որ ընտրուած է Մայր Արոն Ս. Էջմիածնի 1994-ին



Դամիթ թագաւոր

«Չեոք իմ արարին սաղմոսարան,  
եւ մատունք իմ կապմեցին գործի օրինութեան»:





*Սաղմոսներու Դաւիթ՝ բազմակար նուագարաններով:*

Իրատարակած Աստուածաշունչին Սաղմոսաց Գիրքն:

«Մաղկաքաղ Սաղմոսներ»-ու Ակարազարդումին Բամար, բնօրինակ հանդիսացած են Մաշտոցի անուան Մատենադարանի ԺԳ.-ԺԸ. դպրերու ձեռագիր մատենամելքը, որ՝ սաղմոսներու Դաւիթ ներկայացուած է արքայավայել տեսքով, և ձեռքը՝ երաժշտական գործիքներով. քնար, տաիդ, սազ, քամանչա, թառ, երգեթոն:

Երանի անոր՝ որ 38 էջերէ բաղկացած «Մաղկաքաղ Սաղմոսներ»-ու սակաւաթիւ օրինակներէն Բատ մը պիտի կրնայ ձեռք բերել. և ըմբռշխնել՝ մատուցուած գեղեցիկը, գողտրիկ գրքովի մը տարագով....:

Ըստիր թուղթի վրայ և "African Press"-ի քնախնդիր տպագրութեամբ, երեսունվեց սաղմոսներու այս բազմանուած փնջիկը՝ որպէս անթառամ ծաղիկ, իրենց ծնողներուն յաւերծ յիշտակին ձօնած են Պերճ և Սեղա Թէրզենամները:

«8.»

*Սաղմոսներու մասին յանձնաբարեկի ընթերցումներ.*

Գիրք Սաղմոսաց Դաւիթի, Ծառ 1868-ին Երուսաղէմի մէջ տպագրուած բնագիրին: Զիթենաց Լեռ-Երուսաղէմ, 1988: Օամի: Արքեպիսկոպոս Աճեմեան, ներածական, էջ 1-18:

Աստուածաշունչի Պատմական ՔԾԱհատութիւնը. Անկախ ուսումնասիրութիւն մը: Գրեց Խ.Ա. Գորեան: Հրատարակութիւն Մտաւրական Սպասարկութեանց Գրասենակի թի: 3, Տպարան «Նուպար», Գամիրէ, 1942, էջ 72-74:

Traduction Oecuménique de la Bible, comprenant l'Ancien et le Nouveau Testament, traduits sur les textes originaux hébreu et grec, nouvelle édition revue; Alliance Biblique Universelle-Le Cerf (1988). Les Psaume, Introduction, p. 764-769.

Lecture Biblique, " L'Histoire du Salut", publiées sous la direction de A. Elchinger, Edition revue et augmentée; Edition Alsatia, Paris, (1951). Les Psaumes, p. 113-114.

Sacra Bibbia, Traduzione e Commento Pastorale del P. Eusebio Tintori O.F.M. Pia Società San Paolo Per l'Apostolato Stampa, Roma-Alba, 1931. I Salmi, Introduzione, p. 556



## Հ Ո Ւ Բ Ե Ր

### ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՄՊԻՌՈՆ ՍՈՒՐԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԸՆ ՄԵԶ

Սուրիոյ Արարական Հանրապետութեան կառավարութեան համաձայնութեամբ, ՀՀ Կրթական հայախորոշեան և Համակոսի մէջ ՀՀ հետպահի յարատել շանքերուն շնորհին, կարելի պիտի ըլլայ՝ Հայէակի կամ Համականուսի Համալսարանին բանահրական ֆագիլսէին մէց հաստատել հայերեն լեզուի և հայ գրականութեան ամփոն, սուրիացի արար և հայ ուսամողներուն համար:

Կանչաւ շնորհատրելու է այս բերկարութիր համաձայնութիւնը, մկանի ուժենալով յառաջ գալիք

արդիմաւէտ արդիւնքները:

Հայամարար, մեր ընթերցողներէն ումամբ տականի յիշե՞ք թէ 1999 թ. Մարտ ամսուն, պարբերական մամուլը կը հանդոդէ՞ք թէ համաձայնութիւն կայացած է Գամիրէի և Երեւանի համալսարաններուն միջև, Գամիրէի մէց այ հայագիտական ամփոն մը հաստատելու առօնչութեամբ։ Ցարդ, պաշտօնապէս չէ հաստատուած այդ տեղեկութիւնը...:

### ԾԱՐԻ, ԱԶՆԱԽՈՒՐԻ ԱՆՈՒԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

Երեսանի Քաղաքապետարանը՝ Սեպտեմբերի 17-ին որոշած է. «Հայրենիքն և հայ ժողովորդին մատուցած ամսաբանութելի ծառայութիւնների, իր արուեստով և գործունեութեամբ Հայաստանն աշխարհին ըստ արժանութեան ներկայացնելու համար, Երեսան «ՄՌՈՍՎԱՀ կիոնքարունին և «ԵՐԵՒԱՆ» միուրանցին յարող հրապարակն ամսաբանութել նոչակառ երգիչ, երգահան, մեծ հայրենակը Ծաղկ Ազնաւորի անունով»։

Սեպտեմբերի 21-ին, անուանակոչութեան արարողութեան ներկա նորած և ազգային երեսանցիներ, ինչպէս նաև մեծարեալ երգիչը՝ Ծաղկ Ազնաւորը:

Քաղաքապետ Ռոբերտ Նազարեանի հանդիսաւոր խօսքեն ենք, յուզուած շեշտով. Ազնաւորը ըստ է. «Խմացած հայերէնու չեմ կրնար միկրոֆոնի մէջ շատ խօսել, առող համար է՝ որ Հայր Ռաֆայէլին Փրանսիէն կը ըստ ինը այս այսպիսի պատի պէտք է ունենայի, սովորաբար մարտուածից լետոյ են այսպիսի պատիներ տրուում։ Ես ամեն ինչ կամնել եմ փոքր ինչ շահու։ Մայուսուն եմ որ Հայաստանն իր ընթացքը երգանի ճանապարհով տամի և գտնի իր խելական տեղերկիմքին տակ, գտնէ իր ուրախութիւնը, առող համար պէտք է՝ անշուշտ, շատ զորողութիւններ ընդ

եւ նաև բարեկամութեան զգուել դրացիներու, յատկապէն ինցներս իրար հետ։ Համբուրում եմ ձեզ բոլորը»։

Մեծ երգիչին նույնուած են ծաղիկներ, եղած են բազմաթիւ բարեմաղութիւններ։

Սեպտեմբեր 22-ին, Գիւմրիի կեղյունական «Աւտոդ» հրապարակը՝ վերանուանած են Ծաղկ Ազնաւորի անունով, եւ այս անուանակոչութեան ասիրով ալ՝ այնուել տեղադրուած մեծ երգիչին արձանին բացումը կատարուած է, տտեղագործութիւն բանդակագործ Սամուել Պետրոսեանի և մարտարապետ Չիմ Ռոբրուսնի։ Վար թերելով արձանը բոլոր սաւանը, Ազնաւորը՝ Գիւմրիցին բառու գուարապահութեամբ, կնու. «Առաջն անգամն է՝ որ ժողովուի առաջ պիտի հանուիմ», ապա կ'անցնէ. «Խոր առջն՝ եւ ինծի շատ պատիկ կը զգամ»։

Նոյն զգացումներով, Վաճառորի համալիքը ասածանին ալ որոշած է Ծաղկ Ազնաւորին շնորհն «Վաճառորի Պատուաոր Քաղաքացի»-ի կոչում։

Ռաքենալ աւագանին որոշումով, Վաճառորի Քիմիագործների գրուային պիտի անուանակոչուի իր անունով։

Հորին մարզպետն այ հաստատած է աւագանին առաջարկը. Քիմիագործներու Մշակույթի Պատուաոր Ծաղկ Ազնաւորի անունով անուանակոչելու մասին։

### ԵՐԵՒԱՆԻ ԵՐԻՑԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՐՈՐՈՆՆԵՐԸ

Պիտույքական համակին պայտաները՝ 1993 թ. ի վեր, Մայր Արքու Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ-ի հովանատրութեան ներքեւ, կը գործն որպէս երիտասարդական գեղագիտական կեդրոններ, 4-17 տարեկան տղոց համար։

Նորքի, Արարակիրի, Մայաժիռոյ շրջաններու կեդրոններուն մէջ՝ 1200 երախաներ եւ պատամիններ, կրօնական դաստիարակութեան կողքին, շատ նախասիրութեան, կը հետեւին ազգային կիրառական արուեստի, պարի և ձայնագրութեան, կրկէսային արուեստի կամ մարզաձևին մը։

Հոկտեմբերի 3-ին, Գարեգին Բ. Կաթողիկոսը և ՀՀ նախագամ Ռոբերտ Քոչարեան բացումը կատարած են Նորքի վերանորոգուած կեդրոններ, որ պատշաճութեան յարդարուած է ՀԲԸՄ-ի աշակեցութեամբ։

Նշելի է՝ թէ այս զեղագիտական կեդրոնները գոյութիւն առած են Գարեգին Արքապահին յղացումով, երբ ան Ալրարատեան Հայուագետական Թիեմին ընդի. Փոխանորդն էր. իսկ այսօր, որպէս բերքատու այգիներ՝ Գարեգին Բ. Կաթողիկոսը սրտի բերկանցով կը նետեի ամոնց արգասարեր գործունեութեան։

## ԱՆԴԱՄԱԿԱՆ

### ԾՆՈՒՆԴ

Օգոստոսի 4-ին զուարել Եղիշեով աշխարհ մուտք գործեց Արմենը՝ փոքրիկն Արեգին առջարիկը, ճամացրելով Տոքը. և Տիկին Կարօ Արքային անուանությունը: Տոքը Կարօ և ճարտարապետութիւն Սարօ՝ ճամակրելի ամուսնություն և Գամիրէի Հ.Բ.Ա.Միութեան:



Միջերկրականի հարա՞ Աղեքսամերիոյ կապուտակ երկինքին տակ,  
Օգոստոսի 24-ին, աշխարհ եկած է Լիանա՛ առջինեկ դուստրը տեղուոյն  
Մասնաճիւղի անդամութիւններէն, Տէր և Տիկին Լիւն և Քրիստոն  
Քիոքընաններուն: Տիկին Քրիստոն փոքր դուստրն է Աղեքսամերիոյ ՀԲԸՄ-ի  
Մասնաճիւղի երկարամեակ Ատեմապետ Տէր և Տիկին Սարզին և Մայի  
Վարձաբետեաններուն:

Սեպտեմբերի 13-ին, Մարտին աշխարհ զարու ուրախ միջնոր ողջունեցին՝  
Վարդումի բոյրիկը, մաման և պապան, Նօհապոսի Ծրբանակային  
Յանձնաժողովի քարտուղար՝ Տէր և Տիկին Մանուկ Գրիգորեանները:

«Տ.» Նորածին մանուկներուն կը մատքինք առողջ և երրանիկ  
կեանք, իսկ ծնողներուն՝ իրենց զաւակները գգուելու բերկուանքը:

### ԱՄՈՒՆՈՒԹԻՒՆ



Հոկտեմբերի 14-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, լուսաշող  
յամերում ներբե, տեղի ունեցաւ Ս. Պատրի արարողութիւնը Գամիրէի ՀԲԸՄ-ի  
Վարդումի ժրաշակ օժանդակ անդամութիւններէն՝ Օր. Կարիմ Տէօվէքեանի,  
ընէ Պրն. Լևանուկ Միկալասի: Ապա, Ս. Պատրի յունածակ արարողութիւնը  
տեղի ունեցաւ Ս. Կոստամիանու և Ս. Հեղին Մայր Տաճարին մէջ:

«Տ.» Ամուսնացող պոյգին՝ յաերծ եղբամկութիւն, և իրենց ժնողքին՝  
Տէր և Տիկին Նորայր և Արարի Տէօվէքեաններուն, արտագին  
բարեմաղթութիւններ:

### ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Օւլուսի 29-ին, Փարիզի մէջ մահացած է ՀԲԸՄ-ի Եօդապոսի Ծրբանակային  
Յանձնաժողովի նախկին երկարամանայ Դիմանապետութիւն Արմենը՝ Պետրոսեանը,  
քաղման կարգը կատարուած է Օգոստոս 1-ին, Ս. Յովհաննես-Մկրտիչ Մայր  
Տաճարին մէջ:

«Տ.» Զգացուած ցաւակցութիւններ՝ իր քրոջ և քեռարին, Տէր և  
Տիկին Շաքէ և Հայկ Քիրակեաններուն:



Սեպտեմբերի 3-ին մահացաւ ՀԲԸՄ-ի Գամիրէի Վերերան անդամներէն՝  
Կարասկու Մումայեանցը:

Սեպտեմբերի 9-ին, Աղեքսամերիոյ մէջ մահացած է Նորայր Պէտրոսեան,  
և մամին՝ ՀԲԸՄ-ի Գամիրէի եռակի վերերան անդամութիւն Տիկին Շաքէ  
Երզմացնամի, և կնորապրը՝ դարձեակ Գամիրէի անդամութիւններէն Տիկին Մարի  
Պէտրոսեանմի:

Սեպտեմբերի 10-ին, մահացաւ Գամիրէի Վերերան անդամութիւններէն՝ Օր.  
Փերուզ Քէօննէյանի եռէց քոյց, Նոյեմբ Պամանան:

Սեպտեմբերի 14-ին մահացաւ, Գամիրէի ՀԲԸՄ-ի Վերերան անդամներէն՝  
Տիկին Կարսիսի Եազընանի հօրաքորոց, Խօժէմի Մազորեան:

«Տ.» Հանգուցեակներուն հարսաւաններուն կը յարունենք մեր  
պատուած ցաւակցութիւնները: